

# ՎԱՀԱՆ ՇԵՐԵՄԵԼ

ԱՐԵՊՈՂՋԱԿԱՆ ԵՐԿԵՐ



Տառի  
13|

ԲԱՆԱՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ



891.99

24452

Դ-55 Թեղիս, Ա.

Այբողջական տրկութիւն:

1.3. Բաշխութիւնը մը 25%.

6/25/3/175

w<sup>3</sup>

duval  
Quebec

20  
P.M. Philadelph.  
Very warm & hazy  
Clouds, but no rain.

Գիրք պարունակություն

891.99

ԱՄՓԱԳԱՆ Է 1961 թ.

263

թ. 55

# ՎԱՀԱՆ ՉԵՐԵԿԻ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՐԿԵՐ

Օ

Հաջոր  
131

ԲՈՒԱՍՏԵՇՈՒԹԻՒՆՆԵՐ



Հ 27959  
Հ 24452

cas >

A 100% VEGAN


# માર્ગદાર માર્ગદાર

માર્ગદાર એપ્પની માર્ગદારી

o.

સુલા

માર્ગદાર એપ્પની માર્ગદારી



## «ԲԱՆԱՍՏԵՂ»

Յա՛ռ, քեզ հիմա աչքիս դէմ  
Ու մտքիս դէմը բռներ՝  
Երկարօրէն կը դիտեմ...  
Եւ կը տեսնեմ վրադ գոյներ  
Որ ինծի նոր կ'ընեն քեզ,  
Եւ կը մեծնա՛ն դուն տակաւ՝  
Կը պղտիկնամ մինչդեռ ես  
Քու տեսիլքիդ դէմ անբաւ...

Սակայն իրա՞ւ է որ քու  
Եւ իմ միջեւ կապ մը կայ,  
Թէ այդ թեւերըդ հուժկու՝  
Որ անցեալէն ապագայ,  
Անհուն դարեր, միջոցներ  
Արծուաժըռոիչ կը չափեն՝  
Զիս ալ իրենց վրայ առեր  
Կը փախցընեն ներկայէն,

Ու կը տանին, կը տանի՞ն  
Աշխարհներ նոր ու հեռու  
Եւ ատեններ անքընին  
Ուր այս հոգին ծեր տըղու  
Որ քիչ մ'երդել գիտցաւ լոկ  
Տըղոց, մարդոց մէջ անոք  
Եր ցաւերովը հիմա  
Գորով ու դութ, ոէր կ'ըլլայ...»

# «ՓԱՇՍԱՄԱԿ»

Նմի սիցաւ անհետ քայլ . ուստի  
՝ զմանց զնձր սիրութ ու  
... նմանք զգ մեղապահութ  
զմանց բայց նմանութ ու  
... քայլ մասկ զգ զնձր ու

## ՄԻԱՑԵՔ ՏԱՂԵՐ...

Միացէք, տաղեր՝ որ աշխարհ եկաք,  
Հեռու իրարմէ ատենավ, տեղով,  
Տարրեր արեւի կամ ամպերու տակ,  
Միրտըս մերթ սառի, մերթ մոխիրի քով...

Միացէք, և դուք միացուցէք հոս  
Զեզ ծընունդ տըւող սէրերն ու անոնց  
Խունկն որ կը դիւթէ հիմա երեկոս,  
Կը լընու հոգիս մըշտչով մը հոծ...

Օհ, երբ դան այստեղ միմիանց մօտ, այնքա՞ն  
Անուշ էակներ՝ որոնք նոր միայն,  
Պիտի հոս իրար դանեն ու ճանչնան,

Թո՛ղ ըսեն, օհ, թող ըսե՞ն իրարու  
Գիշերն, էջէ էջ, մրմունջով մ'աղու  
Թէ սիրողն արժանի էր ե՛ւ սիրուելու...

## ՏՂԱՅ Մ'ԻՆԾԻ ԿԸ ԳՐԵ

Տըղայ մ'ինծի կը գրէ. — «Ձեզ ճանչնալէս շատ առաջ  
Քանիիներ ձեր տաղերէն դոց գիտէի ու մինակ  
Ես կ'ըսէի ինքզինքիս. գարնան զեփիւռ ու կարկաչ  
Անոնք եղած են ինծի իմ աշխարհիս մէջը փակ...»

Եւ բարերար ու բարի այս տողերուն համար ես  
Կ'ուրախանամ, կը յուղուիմ ու կը խորհիմ տրտմօրէն...  
Իրա՞ւ ուրեմն այսքա՞ն վերջ, պղտիկ ու խեղճ իմ երդերու  
Դուք արձագանդ կը խըլէք. աըլու թրթռուն սիրտերէն...

Ինծի համար քիչ մը ուշ, բաւական ո՞ւշ է հիմա...  
Անոնց ոչ մին պատահմամբ օր մը երբոր դէմըս գայ  
Պիտի կոչէ զիս եղբայր, ոչ իսկ այս օր մեծ եղբայր...

Ասկայն գացէք դուք, երգե՛ր, տեղէ ի տեղ անոնց մօտ  
Արոնց հոգին գուշակման և սփոփիման է կարօտ.  
Եւ այդպէս զիս ալ հիմա սփոփեցէք գաղտնաբար...»

## ԻՆՉՊԵՍ ԵՐԳԵԼ

Ի՞նչպէս երգել, Աստուած իմ...

Քու հեծեծանքը հոդ չէ,

Կրնաս խեղդել, կամ իբրեւ երգ երկարել...

Բայց, հեծեծանքը այլոց

Որ կ'ելլէ շուրջը ու կը մընայ,

Որ կը խեղդէ ձայնդ ու քեզ...

Տէր, ի՞նչ ընել... ի՞նչպէս երգել...

Մեղոներու կարծես բղղիւն

Մը օդն այստեղ կ'օրօրէ

Ու անոնցմով շինուած քող

Մը կարծես հոս կը ծըփայ...

Բայց կը տեսնես մի առ մի

ինկած մէկ քոլ, թեւարաց,

Մեղոները գետնին վրայ,

Փեթակն իրենց չըհասած,

Մեղը իրենց չտարած...

Տէր, ի՞նչ ընել...

Տէր, ի՞նչ ընել, երբ բոլոր

Թելերն հոգւոյդ և մտքիդ

Մեռելներու կը կապուին,

Կեանքէն երբոր կը խղուիս

Եւ պարապին մէջ առկախ

Շուար, մոլար կը մընաս...

Ի՞նչպէս երգել, ի՞նչպէս ապրիլ, Աստուած իմ...

# ԳԻՏԱՅ ԳՈՎՃԵՐ ԱՌԵՎԵ

**Ա.**



...ԲԱՑ ՄՎԱՑ ՄԱԽԱՂՎԱՑ

## ԳԻՏԵՄ ԳԱՂՏՆԻՔ Մ'ԱՅԱՀՈՐ

Գիտեմ գաղտնիք մահաւոր. — Այս Աստուածն է սուտ  
Աստուած  
Մ'որ խարած է մարդը միշտ և մարդը զայն է խարած,  
Եւ այժմ անոնք հուսկ ուրեմն եկած կեցած դէմ առ դէմ,  
Զիրար կռուի կը կանչեն՝ գիմակաթափ, ծաղրադէմ...

Ուրիշ ոչինչ, այս միայն. և այս աըստամը՝ երկար  
Պիտի տեւէ տակաւին, բայց ոչ մէկ բան չի կրնար  
Փոխել վախճանը անոր՝ որ չէ այլ ինչ եթէ ոչ  
Մահն այս երկու կռուողաց ճիշոլ մը խառն, ահագոչ.

Պիտի մեռնի այս Աստուածն այս մարդոն հետ  
Դիրկընդիսառն  
Որ բուն Աստուածն՝ աքսորւած սրտէն, մտքէն իր զաւկին  
Վերադառնայ ու կաղմէ նորէն անոր նոր հոգին:

Պիտի մեռնի մարդը այս — հրճուանքս է մեծ թէեւ դառն —  
իր գործերովլը բոլոր ու պիտի նոր մարդը ծնի  
Բանաստեղծի մը թերեւս՝ երդէն սիրոյ, ցասումի...:

## ՅԱԻԵՐԺԱԿԱՆ ՑԱԽԻՆ ՏԱԿ...

ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՅՑՆԱՐ ԱՎՏԱՐ

Յաւերժական ցասին տակ ըզդացա՞ծ էք դուք երբեք  
Ամբողջ, ամբողջ աշխարհէն ըղձեղ յանկարծ կտրըւած,  
Երբ քիչ առաջ ան ձեզի դեռ կը ժպտէր գրկաբաց...

Քուշն ինչպէս ծայր նիղակի ձեր մտքին մէջ յոկնաբեկ  
Ընդհատ-ընդհատ մըլսըրճած ու արիւնած է զանի,  
Եւ փափաքա՞ծ էք մեռնիւ անկիւն մը լուռ ու դաղտնի...

Գաղտնի ու լուռ՝ որպէսզի մարդիկ ոչ իսկ յետ մահու  
Չըմըտածեն ձեր վլրայ ու չկրնան խոցել ձեղ,  
Չըյիշելով մահը ձեր՝ մոռնան ձեր կեանքը թերեւս.

Եթէ յոյսի ճիւղն յանկարծ եղաւ օձ մը ահարկու,  
Եթէ բաժակն հեշտութեան՝ ձեր բերնին շատ մօտեցած  
Փլառեցաւ ու այրեց զայն արջասպի պէս յանկարծ,

Եթէ արեւը դարձաւ ձեղ համար լոյս դըմոխքի,  
Եթէ ձեղ ալ երկինքէն նետեց անդունդը Աստուած,  
Այս խաւարջուտ տողերէն գուցէ ձեղ շող մը ծագի.

## ԱՅԽԱՐՀԱԳՈՒՆՏ

Օ՞հ, մարդկութիւնը ամբողջ աշխարհագունտ ինձ համար,  
Մարդն իմ աշխարհս է հիմա, ու պատկերները անոր  
Մինչեւ ձեզուն կը լընուն սենեակս ու հոն անդադար  
Ես կը դառնամ տեսնելով միշտ տեսնելիք բան մը նոր։

Տարբեր ամէնքն իրարմէ, և նո՞յն ամէնքը սակայն,  
Ոմանք պղտիկ ու համեստ, ուրիշներ մեծ ու փըքոն,  
Ոմանք անշարժ մինչ ահա ուրիշներ լուռ կը դառնան,  
Եւ կը նայիմ, կը քննեմ բեւեռոպիծն ամենուն։

Հոս լեռներ կան ու ձորե՛ր ու անտառնե՛ր ու դաշտե՛ր,  
Ծովե՛րն են հոն և անոնց ափե՛րն երկար, դարձիդարձ,  
Եւ կղզինե՛րը որոնք մերթ ծովէն դուրս են ժայթքեր,  
Մերթ մընացեր ցամաքին, լիճե՛րն անոնց հակադարձ...

Եւ ինչ որ ինք աւելցուց, սա սեւ կէտերը անթիւ,  
Սա քաղաքներն ու դիւղերն... Օ՞հ Աստուած իմ, Ես ի՞նչպէս,  
Աշխարհագունտն այդ հսկայ իմ թեւերուա մէջ՝ հեշտիւ  
Կը դրկեմ մերթ ու անով զիս մեծ ու գոհ կ'զգամ ես։

## ԳԻՇԵՐԻՆ

Ինձ կը թշւի, ո՞վ Գիշեր, որ լոռիթեանդ ու մութիդ  
Կեցած կեղբոնը հիմա՝ ես կ'ողջունեմ անկէ վեր  
Տարածասփիւռ, խաղաղիկ, անվախճան Այդը վըճիտ  
Եւ թէ արդէն կը լընուն զիս դըրախտի զեփիւռներ . . . .

Ինձ կը թշւի թէ միակ եւ առաջին ու վերջին  
Մարդ արարածն եմ երկրի վըրայ ապրած. ես Մա՛րդն եմ՝  
Որ խաղալէ ետք մինչեւ հուսկ տեսարանն իր գերին,  
Դէպ' Հեղինակն է դարձած ու կանգնած է Անոր դէմ . . . .

Ետիս՝ ժըլսորն եմ թողած, յուղումն ու տենդը համակ  
Զոր աըւի ե՛ս աշխարհին և որոնցմէ դուքս, տակաւ,  
Հանեցի ե՛ս վերստին, օրէնքին խօսքը յստակ . . . .

Խաղաղութիւնդ ու խորհուրդդ ու խորութիւնդ ալ ամբաւ  
Ինձ կը թշւի, ո՞վ Գիշեր, թէ ա՛լ եղած են տարրերս  
Ու կը մտնեմ քայլ առ քայլ Բացարձակէն հիմա ներս . . . .

## ՄԱՀՈՒԱՆ

Քանի կուգամ քեզի մօտ, արձանացեալ ով Ըստուեր,  
Աըռութենէդ լըռութիւն կ'առնեն շրմներըս կարծես.  
Երբոր հեռուն էիր դեռ՝ որքան յաճախ քեզի ես  
Թեթեւօրէն եմ խօսած ու կարդացած հըրաւէր...

Մինչ կը տեսնեմ քեզ հիմա, անշարժ ու դէմըս կանդուն,  
Իբրեւ դուռ մը բարձրաբերձ՝ ճամբան յանկարծ աւարառղ,  
Որմէ կ'անցնինք ու կ'ինանք դուբի մը մէջ մըթողող,  
Որմէ դարերը անցան, որ կ'սպասէ դարերուն...

Եւ ելթէ չեմ սարսավիր յամըր սակայն ապահով  
Մերձեցումէն հասակիդ որ կը մեծնայ ամէն օր,  
Կը մտածեմ բայց քեզի լընութիւնով և ուժով...

Յաւերժութիւնդ որ առնէ պիտի իմ կեանքս անցաւո՞՞  
Կուտայ կանխաւ ըոպէիս անանցին չողքը փարթամ  
Եւ քու անունդ է, ով մահ, որ ես հիմա կ'որոճամ....

## ՏԵՍԻԼՔ ՄԱՀՈՒ

Երէկ գիշեր ինձ շատ յատակ երեւցաւ  
Թէ մահը զիս կը տանէր տեղ մը օտար ։  
Մարմնի ցաւէն զատ չունէի ոչ մէկ ցաւ,  
Աիրտըս ուժգին կը բարախէր, չէր դողար ։

Բոլոր հոգերն՝ հաստ շղթաներ կամ բարակ ։  
Ոսկի թելեր որ մեզ երկրին կը կապեն,  
Կը քաղուէին գերերկրային հպման տակ  
Անտես ձեռքէ մ'որ իմ վըրաս էր արդէն։

Չէի խորհեր թէ հոն ո՞րու, ո՞ւր կ'երթամ ,  
Խաղաղութիւն մը զիս տակաւ կը պատէր,  
Ես իմ աչքիս կ'ըլլայի ծուխ մը տարտամ ,

Կ'օրօրուէի կեանքէն ի մահ տարուրեր,  
Երբ ուղեցի յանկարծ ըսել ամենուն  
Թէ չըլախնան, թէ մահն հանգիստ մ'է անհուն . . . .

A II 27959 24457





## ԵՐԲ ՕՐԸ ԳԱՅ ՎԵՐՁԱՊԵՍ...

Երբ Օրը դայ վերջապէս և ըլլայ մարդը մարդուն  
վայելքի մէջ, ի հարկին զրկանքի ալ հաւասար,  
Ուղղէ միայն ըընութեա՞ն գոհութիւն կամ դառնութիւն,  
Նըմանին ո՛չ, յագուրդին կամ նօթութեանն իր համար...,

Երբ ա՛լ շղթան փոխանցման ըլլայ ու ո՛չ կաշկանդման,  
Ուժին հետ խելքն ու խելքին հետ վաղէ սէրը նաեւ՝  
Բոլոր ազգերն իրարու զօդող կապին այդ վըրան  
Ու կազմէ մէ՛կ ընտանիք մէ՛կ աշխարհին այս վերեւ...,

Երբ հիմա մօտ, մօտեցած այդ Արշալոյսը ծագի՝  
Գիտեմ ես Ցեղ մը յրուած ամբողջ երեսը երկրի,  
Որուն բոլոր դամբաններն ու օրբանները բոլոր

Պիտի յանկարծ արթննան, պիտի գոչեն հրճուանքով,  
Երդէ երդիք, փոսէ փոս, հայրը որդւոյն, որդին հօր,  
Թէ ա՛լ կրնայ՝ մին աճիլ ու միւսն հանգչիլ ապահով...:

## Կ'ԵՐԱԶԵՒ ԵՍ ԵՐԿԱՐ

Կ'երաղէի ես երկար,  
Քեզ յուսալով, լիշելով...  
Հիմա ա՛լ սիրառ է խըռով,  
Ու երաղել չեմ կլնար...

Կ'աղուղնայիք, օհ ո՞րքան  
Արեւին մէջ հոգիիս,  
Հիմա ցուրտ է, կը մըսիս,  
Խորն հոգիիս մըթութեան.

Բայց ի՞նչ ցաւ է, ինչ մեծ ցաւ,  
Քեզ հաւտացած միշտ ըլլալ.  
Ընտրեալ, օժտեալ ու օրհնեալ.

Ու գիտնալ թէ ա՛լ բընաւ  
Պիտի նորէն չըրանաս  
Անհունութիւնը. վըրասս...

## ԱՐԴԵՕՔ ԾԼՈՒԵ՞Ր Է...

Արդեօք ծըռե՞ր է վերթակն ու կը վաղլ՞ո մեղմն արդեօք  
եւ շըռարած մեղոններն երկար ատեն կամ լնդ միշտ  
Պիտի այլեւս չկրնան բնագդումովն իրենց ճիշդ  
Յարգարել տունն ու ծաղկանց վերև կախուիլ քաղցրահոդ...

Թէ ոչ շըռոջնըդ յատուի առած ես ետ անոնցմէ  
Տէ՛ր, ի՞նչ մեղքի համար մեծ, ու չեն այլեւըս գիտեր  
Գործառնները այդ ժիր, ինչ որ գիտէր ի ծնէ  
Մէն մի անդամը ցեղին ամբողջ դարեր ու դարեր...

Զի մեղու չեն ա՞յլ մարդիկ ու շատ հին ցեղ մըն է ան,  
Ան մեր ցեղն է օժտըւած տոկոնոթեամբ մ'աննման,  
Որուն ուժերը ու միտքն երակներէն արդ կ'երթան...

Կը հաւատամ սակայն, Տէ՛ր, որ ցնցումով մը ուժդին  
Պիտի վերթակը իր գիրքն ու ան իր ձիրքը նախկին  
Գտնեն դարձեալ ու լոյսով իր բըջիջները լեցուին....

## ԳԱՆԳԱՏ

Աստուած, դամնդատ ունիմ Քեղի՝ Մեղի համար...  
 Այսպէս չէինք, եղած չենք Մենք, ոչ չենք կրնար  
 Եղած ըլլալ. ի՞նչու այսպէս ըրիր բղինեղ...  
 Մեր հոգւոյն մէջ հսկայ մը կար, հմա խլէղ  
 Մը կ'ապրի հսն՝ մատր քիթին ու կուչ եկած.  
 Մեր միտքն, առաջ, ժուշուն մըն էր թեւատարած,  
 իր փետուրներն հմա ցցուեր, եղեր են վուշ  
 Զայն ընելով խրաչոս, հեռուս ովնի մ'ապոշ.  
 Մեր այրած սիզոն անցնող հովեն, հոսող ջուրեն  
 Կը զովանար, կը թարմանար մարդկայնօրէն,  
 Կը հանէ հովն հմա կիրքի կարմիր փոշին  
 Ու կը լըսենք միտյն հայ հուչ գըզըշինին  
 Մէջ ջուրերուն և իրարու զոյն կը կրկնենք...  
 Աստուած, ի՞նչու այսպէս կուրցած, կատղած ենք Մենք...\*

Ատեն մը երբ դեռ չոնելնք լրադիրներ,  
 Երբ յեղակարծ ազէտ մը մեր գլխուն կ'իջնէր  
 Ու կը թողար մեր ըսպառած, հիւանդ, նկուն,  
 Կը լուէինք պահ մը գոնէ և իրարու  
 Մենք կ'օգնէլնք մերին վէրքերը կապելու  
 Որ գիմացող ըլլանք մարմին մը վերստին.  
 Մինչդեռ մասերն այժմ առելի կը բաժնըւին,  
 Մասերն իրար կ'ուղեն ջնջել, ամէն մէկ մաս  
 Կ'ուղէ ամբողջն ինքն ըլլալ լոկ՝ որպէսզի տաս  
 Ա՛վ Տէր, ամրող վարձքն ու պարգեւն իրեն միայն  
 Աղդ մը քանդած, վերջացուցած ըլլալու զոյն:

# ՏԱՐԱԿՈՅՈ

Նորէն, թոյնի պէս մահացու տարակոյս՝  
 Անպատասխան հարցումէն  
 Ծոլող, կաթող շիթ առ շիթ խորը հոգւոյս...  
 — Մի՞թէ ծիգերն այս ամէն  
 Մեր կամքերուն՝ իրենցմէ բան մը տալու  
 Եւ մընալու իրենց անցքէն ալ յետոյ...  
 Ճիգերը՝ մօտ և հեռու  
 Գայցող, մղուած զսպանակէ մը սիրոյ...  
 Եւ խորհուրդները խաւար՝  
 Բերուած տենդով, տառապանքով լոյս աշխարհ...  
 Եւ շարժումներն՝ ելլելու վեր, հողէն վեր,  
 Դէպի կեղրոնը շարժման...  
 Ամէնն, ամէնն յոյսեր, տենչեր, թըռփչներ,  
 Մ՞իթէ ոչ մէկ տեղ կ'երթան,  
 Ո՞չ մէկ ճաճանչ, ո՞չ մէկ ցօղ՝  
 Զիրենք ճանցող, հոգացող,  
 Կ'իջնէ երբեք, պիտի իջնէ անոնց վրայ  
 Եւ անոնց վարձք ու ըսկոփանք մը ըլլայ...

Նորէն, թոյնի պէս մահացու տարակոյս,  
 Անպատասխան հարցումէն  
 Ծոլող, կաթող շիթ առ շիթ խորը հոգւոյս,  
 Մահացընող անոր սաղմերը ամէն...

## ՄԱՐԵՐԳ ՆԱՀԱՏԱԿԱՑ

Անոնց համար որ ինկան  
Ըղմեղ աղատ ուղելով՝  
Սրտերը մեր քովիչ քովի  
Կ'ըլլան այսօր մէկ խորան։

Անոնց հոգւոյն պաշտամունք  
Մեր մէն մի խոհն է հիմա, յ  
Դէպի անոնց կ'ամբառնայ  
Մեր յոյսն ու սէլն իրբեւ խունկ։

Եւ մեր ցաւի սըկիհէն  
Անոնց մարմինն ու արիւնն  
Իրը անսահման սրբութիւն  
Մենք կ'ընդունինք սրբօրէն։

## ՎԱՐԴԱՆԱՆՑ

(ՆԱԽԵՐԴԱՆՔ)

Պատերազմ՝ էր Հաւատքի և Հայրենեաց փրկութեան . . .  
Կ'իջնէր վերջին իրիկունն, ու արիւնները վաղուան  
Հորիղոնին վրայ կարծես էին կանխաւ ցոլացած  
Փայլատակող, եռացող, բարձրացող առ Աստուած . . .

Դաշտը ամբողջ կը դողար՝ ի՞ն խոր անունն՝ Աւարա՛յր  
Արձագանկուած լըսելով ժամանակին մէջ անծայր . . .  
Գետը Տըղմուտ կը հոսէր՝ պղտոր անունը իրեն  
Աղամանդի պէս բարձած, պսպըզալէն, թրթռալէն . . .

Հոն գաղաթին Մասիսի, հին աստուածները Հայոց  
կը հոկէին համախումբ՝ արձակելով ծուխ ու բոց  
Նոր աստուծոյն դէմքէնոտ, բայց սրտեռանդ, անհամբեր . . .

Եւ դիմացէն, բաղցրանիստ Արագածին ի վերև,  
Քրիստոս իջած, պահւըտած ճերմակ ամպի մը ետեւ,  
Ինչպէս գիշերն իր վերջին՝ բաղկատարած կ'աղօթէր . . .

## ՈՉ, ԱՌ ՀԱՆԴԱՐՏ ԶԳԵ ԶԻՍ...

Ոչ, ա՛լ հանդարտ ձըդէ զիս,  
Սիրտըս հանդարտ, միտքս հանդարտ.  
Քենէ պարպէ իմ հոդիս.  
Ես զիս դժնել կ'ուղեմ արդ... .

Կ'ուղեմ հասնիլ անցեալիս՝  
Ար թեթեւ էր ու զուարթ.  
Դուն զիս քաշեր կը տանիս  
Ապագային մութ ու բարդ... .

Կրկին անցեալ մ'ունիմ ես.  
Մին՝ տըղան է ախտաւոր,  
Ես հետը՝ տէրն եմ անոր.

Միւսը՝ ռաղմիկ մըն է վէս,  
Զոր բանտարկեր էիր դուն  
Քու լոյսերուդ մէջ անհուն.... .

1925

## ՅՈՅՍԵՐ, ՄԵԾ ՅՈՅՍԵՐ...

Յոյսեր, մեծ յոյսեր, մօտեցէք մեզի,  
թեւ առած երկնի խորերէն կապոյտ,  
Ամենէն խորոննկ խորերէն երկնի,  
Ամենէն մաքուր, ամենէն անքոյթ...

Յոյսեր, մեծ յոյսեր, եկէ՛ք, լեցուցէ՛ք  
Մերին նոր լուսցող աշխարհը ձեզմով,  
երգեցէք երդեր հրճուալից ու սէգ,  
Մեր գլխուն վերեւ դարձէք անվըրդով . . .

Յոյսեր, մեծ յոյսեր . . . Բայց լսեցէք մեզ,  
Դուք ո՞ւրկէ եկաք, ո՞ւր էիք երէկ  
երբ մեր ծաղիկներն ինկան տօֆակէղ,  
երբ մենէ շատեր մեռան յոկնարեկ . . .

Յոյսեր, դուք թեթեւ, ոսկեթեւ յոյսեր,  
երգեցէք . . . Բայց ա՛հ, խնդրեմ, քիչ մը ցած,  
Հոս դեռ սրտեր կան խոցուած կարեվէր,  
Յոյսեր, դուք կամաց մօտեցէք, կամաց . . .


## ՀՈՆ ՀԵՌՈՒԽՆ ԱՐԱ

Հոն հեռուն ահա,  
Մասիսի կողէն  
Քու ակրդ նորէն  
Բըխած կը սուրայ.  
Քու առուներդ ենք,  
Ո՞վ յորդ Հայութիւն,  
Կ'աճիս, կ'ուոյս գուն  
Եւ կը լեցուինք մենք...

Մեր շուրջն անապատ,  
Մեր դէմն են ժայռեր,  
Բայց հաւատքը մեր  
Անապատն ապատ  
Կ'ընէ, կը հարթէ  
Ժայռն աղէտալի  
Եւ կը թաւալի  
Զերդ դլան մ'երկաթէ...

Մենք քու զաւակներդ,  
Սրտով սիրակէլ  
Ահա կուգանք քեզ  
Հայաստան, որ զերդ  
Մայր մը ճշմարիտ  
Մեզ կը կանչես արդ...

**f.**



## ԻՆՔՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ըսէ՛ անոնց, մեղմօրէն, թէ իրենց պէս էիր դուն,  
Ոչ շատ առաջ տակաւին. թէ կրնացիր իրենց պէս  
Վազել, ցատկել ու խնդալ. էիր ճըկուն ու սիրուն,  
Ապրող ներկան միմրայն. ճիշդ իրենց պէս, վերջապէս ...

Ըսէ՛ թէ շուտ իրենք ալ... բայց չէ՛, ոչինչ մի ըսեր,  
Թէեւ ըսես ալ եթէ՝ պիտի լըսեն քեզ հազիւ  
Եւ գըթալով քու վըրադ պիտի խորհին «ծեր է, ծեր»,  
Ու քեզ լըքած փնտըռեն պիտի նոր խաղ, նոր կըռիւ...»

Խաղի կըռիւ՝ դեռ հիմա... կըռիւ սիրոյ՝ քիչ յետոյ,  
Խնչպէս որ դուն կ'ընէիր և խնչպէս չես ըներ ա՛լ  
Եւ չընելու խոնջենքէն կ'ուզես հանգչիլ, քընանալ...

Օհ, թո՛ղ երթան, թո՛ղ երթան, ու խաղի մէջ և սիրոյ  
Թող մըխըրճին գլխովին այսօր և վաղն, ընդերկար,  
Զի լաւագոյն ասոնցմէ կեանքը ոչինչ մել չի տար...

# ՍԻՐՏՍ

Իմ սիրտըս զիս կը նեղէ, կը ցաւցընէ միշտ բացուող  
Յաւի, վէրքի մը նըման...  
Մերթ ձայն մ'ու ձեւ մ'արեւոտ, դէմք մը, նայուածք  
[մ'աստղաշող,  
Կըլլան անոր բալասան:

Եւ կը մոռնամ, կը մոռնամ իմ կոկըծանքը ամբողջ,  
կը ասնիմ սիրտըս նորէն  
Երկու ձեռքիս մէջ բռնած իրբե բաժակ մը դողդոջ,  
Լեցան յոյսի աղբիւրէն...

Սակայն յուշով մ'ալ երբեմն կուրծքիս ներքեւ յանկարծուստ  
կը փորուի վիճ մը խորոշնի,  
Ուր կ'ի յնայ սիրտըս կարծես, - Մերթ ալ յոյսով մը հարուստ,  
Ան կ'ընծայուի իրբե խունի,

Իրբե ոսկի և զըմուռս, երջանկութեան աստուածին...  
— Յիշատակին մէջէն յոյս,  
Մերթ կը թըռի թեւաբաց, և յոյսին մէջ կը վառին  
Մերթ հին յուշեր սրգաւոր...

Քայց սիրտս յաճախ, շատ յաճախ միմիայն ցաւ մ'է ինծի,  
իր պատճառէն պարզըւած՝  
Յաւ տարածուն, անանուն՝ վաղընջական հարուածի  
Մը զոր տըւած է Աստուած...

Ու ա՛յնքան հին՝ չեմ կրնար դեռ վարժուիլ ես անոր,  
— Քայց կը խորհիմ նոյն ատեն,  
Թէ փրկութեան, խնդութեան խենդեցընող խինդն ալ խոր  
ես կը քաղեմ իր ծոցէն...

## ՄԻՏՔ ԻՄ...

Դուն որ տակաւ աճեցար և կը փայլիս բորբոքած՝  
Աշտարակին մէջ գլխիս,  
Հսել, միտք իմ, թէ շուտով պիտի գայ օրն ուր Աստուած  
Պիտի ներէ որ մարիս . . .

Ա՛ն որ վառեց քեզ իրմէ և իւղն իրմէ կաթեցուց  
Խորն ամանիդ քու հողէ՝  
Ինչ անողոք հեգնութեամբ մը որոշած է վաղուց  
Որ պիտի քեզ անցունէ . . .

Բայց չեմ ցաւիր որ հանգիս՝ եթէ կրցար դուն, մի'տք իմ,  
Լուսաւորել խորշեր մութ  
Նախ իմ սրտիս և յետոյ սրտերու մէջ մըտերիմ՝  
Շողովն առոյգ բոցերուդ . . .

Դուն որ սիրտէն ստացար քու միտի ուժդ ու այդպէս  
Գացիր այլոց սիրտերուն,  
Թերեւս երթա՞ս պիտի դեռ՝ երբոր պահուած ըլլամ ես  
Հողին ծոցին մէջ անհուն . . .

## ԱՊՐԻԼ ԹԵ ՈՉ ԵՐԱԶԵԼ

Ապրիլ թէ ոչ երազել, — չըլուծեցինք հարցը դեռ.  
Վայելքը ո՞ւր վնտոել, երազի՞ն մէջ թէ կեանքին,  
Չըլճուցինք տակաւին... և մինչեւ ժամը վերջին  
Այս մեծ լինդիին, ո՛վ հոգիս, վըրադ ըլլայ պիտի բեռ...

Քանզի երազն էր կեանքին աւելի դիւր ու հեշտին  
Եւ իր արշաւն ալ՝ անծայր, դաշտէ ի դաշտ, լեռնէ լեռ,  
Եւ ունէր ինքը միայն գոց գուռներուն բանալին  
Որոնց ետեւ լուսասփիւռ կային գանձեր ակնայեռ.

Մենք սիրեցինք երազին երթալ ճամրէն ծաղկալից  
Մինչև անդունդը երբեմն, մինչեւ բարձունքը երկնից,  
Եւ, խեղճ հոգիս, երկուքն ալ սպառած ետ դարձանք.

Զի երազին վէրքերուն կեանքը չեղաւ բալասան,  
Եւ յոգնութեան ալ կեանքին չեղաւ երազն ապաստան.  
Չառինք երազ մը կեանքէն, ու երազէն չառինք կեանք...

## ՓԱՌՔԸ

Փառքին համար ճամբայ ելար  
Այն հեռաւոր առաւօտուն՝  
Խաղաղ սեմէն տունիդ խոնարհ,  
Օ՛հ, կը յիշե՞ս, կը յիշե՞ս դուն . . . .

Փառքին համար զոր մաս առ մաս  
Դուն հաւաքել կը ցանկայիր  
Նախ քան ձըմեռը վերահաս  
Իբրև ցանքիդ հունձք լիալիր:

Կը տենչայիր մեծնալ քեզմով,  
Ու մեծութեան երթալ անվերջ . . .  
Հոգիդ՝ հնոց և միտքդ բով՝  
Հալեցընել աշխարհն իր մէջ.

Նորակերտել աշխարհը հեստ  
Կը ջանայիր . . . . Այսքան միայն . . . .  
Եւ ի՞նչպէս հեղ ու ինչ համեստ  
Նախ ուսանիլ կ'ուզէիր զայն . . .

Չ Գ Ր Ա Փ

արք շաբանի պահու մեռ ամի  
նախառան գալու մեջ այս  
ազանի ընթառ մեծ պարագ  
առ ամայ մատու ամայ ամայ

Ճամբուդ վըրայ՝ դեռ նոր մեկնած,  
Հանդիպեցար հոգիներու,  
Հոգիք, հոգւոյդ պէս նորաբաց,  
Ու նայեցաք պահ մ'իրարու... .

Միայն, միայն նայեցաք դուք.  
Եւ հեռացար... և յաւիտեան  
Մընաց տեսիլք մը վեհաշուք  
Խորը սրտիդ ամայութեան...

Եւ քալեցիր երկար, երկար  
Եւ երբ ճամբան փըշտ ոստեր  
Մտրակեցին քեզ վերէն վար,  
Դուն չըգիտցա՞ր թէ փառքն այս էր... .

## ԱՐՄԱՏԱԽԻԼ

Քանի անգամ արմատախիլ... Եւ կ'ուզէի՛ր  
Որ այս դժբախտ ծառին ճիւղերը կըքէին,  
Ով Տէր, հիւթեղ պըտուղներով... բայց ի՞նչ երկիր  
Զինք որդեգրեց, սընուց, մեծցուց գորովագին....

Արմատախի՛լ իր ծընունդէն առաջ արդէն,  
Իր հայրենի տունը հեռուն լքուած, ծախուած,  
Յիշատակներ ու կարօտներ որ իրը չեն,  
Այդ հողն անգամ չէ եղած հողն իր նախահարց...

Եւ դուն մեծնալ, սիրել, յուսալ տըւիր անոր՝  
Շըւարումի, շըփոթութեան մը մէջ անհուն...  
Լեռ մը՝ Մասիսն իր այրերով անդնդախոր,  
Լեռ մ'Արգէոան իր կողերուն վրայ թաւալուն,

Հեռուներէն անշուշտ թէ զինք կը կանչէին,  
Սակայն բըլուր մը՝ Զամլըճան ակնապարար,  
Կանգնած իր դէմ կ'ըլլար հիացքն իր առաջին,  
Զինք կը դիւթէր ու հորիզոնն իրեն կ'ըլլար....

## ԻՆՔՆԱՍՊԱՆԸ

Ես ըսպաննած եմ ինքինքս, իրաւ, իրաւ է ասի,  
ինչպէս իրաւ է որ դեռ ատեն-ատեն կ'ողջննամ՝  
Նայելու շուրջս, ըզգալու համար վայելքը կեանքի,  
Ախորժակով մահագին, կարողութեամբ մը տարտամ։

Այենափոքը հաճոյքներն ինձ դիւթական կը թըւին,  
Ու սըլացքները սրտի, մարմնի խաղերն ալ բոլոր,  
Ես կը տեսնեմ աչքերովն այն աքսորեալ հրեշտակին  
Որ պահ մերկինք կը դառնայ բայց չանցնիր մուտքը  
անոր... .

Զիս անջըրպետ մը յաճախ ապրողներէն կը բաժնէ .  
Ես ուրիշ բան, կամ ոչինչ կը նշմարեմ այն ատեն  
Եւ ուրուականս է միայն զոր մարդիկ հոս կը տեսնեն .

Ինքնասպանին այս պատիմն է սահմանուած Աստուծմէ .  
Ես կ'ողջննամ, կ'ըսեմ ձեզ, ու վերստին կը մեռնիմ,  
Եւ կեանքի տենչս է անհուն ու կեանքի ուժս է ճղճիմ . . . .

## Ի՞ՆՉՊԵՍ ՏՂԱՅ ՄԸ ԿՐՆԱՅ...

Ի՞նչպէս տըղայ մը կրնայ տըղայութիւնն իր պահած  
Ու թօթափած ալ ըլլալ այնքան, այնպէս ինչպէս դուն.  
Ո՞ւրկէ առիր դուն այդշափ աշնանահաս գիտութիւն՝  
Զը թափելով գարնային քու ծաղիկներդ աղուաբաց...

Երբ կեանքը դէմդ անըսպառ ճամբու մը պէս կ'երկարի  
Եւ դուն ըզքեզ կը տեսնես հետրղնետէ զօրաւոր  
Ու գեղեցիկ, երջանիկ՝ վաղող մարզին վրայ անոր՝  
Ետ դարձողի մը ինչպէս սիրտը այնտեղ կը փարի...

Եւ մոռնալով պահ մամբողջ քու ապագադ՝ ներկային  
Վրայ վարդագոյն ցոլացիկ, քու ջինջ աչքերըդ ի՞նչու  
Արցունքներով ամպոտած խաւարիս մէջ կը նային...

Թող որ ե՛ս լամ՝ գոցելով դէմքըս ձեռքիս մէջ երկու  
Զի դուն հասնող գիտութիւնն ու գըթութիւնն ես վըսեմ  
Ու ես քեզմէ գիտցուած ու գըթացուած այդ ձերն եմ....

## ԵՐԿԱՐ ԱՏԵՆ...

Երկար ատեն զիս կարծեցի երիտասարդ,  
Տըղայ նոյնիսկ, ու նայեցայ ես մեծերուն  
Նախանձելով իրենց ուժին համար հանդարտ,  
Իրենց շեշտին ու նայուածքին համար գիտուն...

Ոնցեալն անոնց ներկային մէջ կը կորսըւէր,  
Կ'ըլլար զանի բարձրացընող խմորը լոկ,  
Զէր պահանջեր իրեն համար ոչ ցաւ, ոչ սէր,  
Հունտն էր՝ պայթած, որմէ կ'ելլէր հասկը ատոք...

Եկաւ տարիքը հուսկ ուրեմն ըսել ինձի՝  
Ինչ որ չըսած ան կ'ստանայ ուրիշներէն՝  
Թէ աչքը պէտք է ա՛լ վաղուան միայն յառի

Ոչ երէկին, ու այդ պշնումը յամրօրէն  
Հեռացնէ գայն հուրերէն այս աշխարհի  
Պաղեցընէ տակաւ՝ մինչեւ որ ա՛լ սառի...

## ԱՆՏՈՒՆԻ

Աստուած, տըւիր շատերուն տո՛ւն մը. հոգ չէ թէ վարձու,  
Որուն սեմէն ըսկըսեալ թագաւորի պէս են հոն,  
Կրնան դընել-վերցընել և հաշիւ չեն տար մարդու,  
Ուր իրենցն է Առաւօտն, իրենց՝ ամբողջ Երեկոն...

Խնծի՞ հազիւ օտարի տան մէջ սենեա՞կ մը օտար,  
Ուր ոչինչ իմս է, ո՛չ իսկ այն անկողինն որուն մէջ,  
Երազելէ, սիրելէ, գալարուելէ վերջ երկար՝  
կը մեկնի օր մ'ալ հոգին ճամբորդութեանն իր անվերջ...

Ո՛չ իսկ պատին վրայ անոր՝ ճառագայթներն ինձ տըւիր,  
Ծագած, շարուած հոն մէկ-մէկ, զոր ունենալ աշքիս տակ՝  
իմ հոգիս ու մտքիս կեանքի աղբիւրն էր միակ....

Շուն մը անգամ, երբ կուգայ ցեղէ մը քիչ շատ ընտիր,  
իր մընայուն խորշն ունի. ես՝ իմ ձորձերս ու թուղթերս  
Առած՝ նորէն կը մտնեմ այս նոր օտար խուցէն ներս....

## ՈՒՐԵՄՆ ԱՅՍՊԵՍ

Ուրեմն այսպէս ես այլեւս մուրացկանին պէս յետին,  
Պիտի խնդրեմ աշխարհէն սիրոյ սընունդս օրական,  
Եւ չըգըտած ոչ մէկ տեղ, պիտի երթամ աղբիւսին՝  
Աւելցուքներ ժողվելու անօթութեանը դարման։

Եւ զի հարուստ ու հըպարաւ եղայ երբեմն երազով՝  
Պիտի ուզել չըկրնամնոյն իսկ բարի հոգիէն,  
Որ կանգ կ'առնէր դիպուածաւ զիս տոշորով հուրիս քով,  
Ումպ մը գորով, շիթ մը սէր իր սափորէն լուսեղէն։

Ողբերգութիւնն այս անհուն պիտի տեւէ ա'լ այսպէս,  
Ու պիտի զայն չըլըսէ ու չըտեսնէ ոչ մէկ անձ,  
Ու իմ մութիս մէջ տակաւ պիտի մարիմ, հատնիմ ես։

Մայրըս անգամ չըդիտցաւ ու չը հարցուց օր մօրանց  
թէ կ'ապրէի ես ի՞նչպէս, ի՞նչ սընունդով հոգիի.  
— Ոչ ոք ինծի չափ կըեց անգըթութիւնը երկնի։

## ԽԵՂՃ ՄԱՐԴԸ

Ա.

Խեղճ մարդ մըն էր անիկա՝ որ չէր կրնար և ոչ իսկ  
իր խեղճութիւնը պատմել, գիտնալով թէ իր վըրայ  
Պիտի խնդան շատ շատեր՝ ինչ որ վըտանդ մ'է պղտիկ,  
Եւ թէ ոչ ոք— ցամ այս է— պիտի իր ցամ հասկընայ...

Խեղճ մարդ մըն էր՝ որ սակայն կ'զգար ինքղինք շատ  
հարուստ,  
Բայց կ'ըմբռնէր նոյն ատեն թէ անսահման իր գանձով  
կրնար ոչինչ ըստանալ, թէ ան ծովուն ներքեւ բուստ,  
Ծառին մէջ խոնկ էր միայն, ինքն էր այդ ծառն ու ծով...

Անոնց որոնց ընծայել ուզեց ամբողջ իր հոգին  
Հին, հին ատեն, չըկրցաւ մինչեւ անգամ մատնանիշ  
Ընել իր սէրը անհուն և ըսպասեց անձկագին...

Այնպէս որ երբ զինք կանչեն օր մաշխարհէ մը ուրիշ  
Ու մօտենայ մահն իրեն, պիտի կրնայ դժուարաւ  
Տանիլ խեղճ մարդն որ երբեք սիրտը պարպել չըկրցաւ...

Բ.

Խեղճ մարդն անգամ մը միայն, և այդ ծովու մը եզերք,  
Յուսաց, խենդի պէս յուսաց, և յոյսը պահ մ'իր վըրայ,  
Խըտացած յոյսը իրեն, տեղաց իբրեւ մանանայ,  
Եղաւ ծունկին քովը ծունկ, եղաւ ձեռքին ներքեւ ձեռք ...

Օհ, ա'յն կապոյտը ջուրին, անոր ծըփանքն, աւաղին  
Հիւլէացած նուիրումն իրենց ոտքին, մարմնոյն տակ,  
Ու հըրաւէրն երկընքին մէջ ամպերուն ըսպիտակ,  
Ու իրենց մօտ՝ պահապան ժայռերուն սեպ հովանին ...

Խեղճ մարդն, ելած ինքինքէն, թափեց իր դանձը անհուն՝  
Նախ վախնալով, դողալով, միայն քիչ-քիչ ամէն օր,  
Ամբողջովին օր մըն ալ՝ լուռ նայուածքին տակ անոր ..

Թայց սիրելին՝ վարժըւած մակընթացմանը ծովուն,  
Այս յորդումէն խրտչեցաւ ու քաշուեցաւ յանկարծ ետ  
Եւ ծովը, ծո՛վս, ամէն բան առաւտարաւ իրեն հետ ...

Գ.

Խեղճ մարդն անկէ ի վեր միշտ — եղաւ տարի մը հիմա —  
Կ'անդրադառնայ այդ դէպքին. կ'զգայ ինքզինք մերթ  
գատարկ  
Եւ մերթ նոյնքան գեռ մեցուն. երբեմբն խիստ կը վախնայ  
Յիշատակէն. կը խըմէ երբեմըն անոր հիւթը բարկ...

Երկար օրեր՝ կը մոռնայ... Տեանելով հին սիրելին՝  
Կ'ըսէ՝ այս էր ու կ'երթայ՝ խաղաղութիւնն իր գըտած,  
Սուրբի մը պէս զոր տարրերն հաւաքարար փորձեցին,  
Եղան նախ լոյս ու շընորհ և յետոյ բոց ու հարուած...

Եւ կ'օրօրուի ներկային ալիքներուն անձնատուր,  
Թողած մեռելն իր ետին. . . Սակայն որքան գիշերներ  
Մեռելն իր գէմ կը ցատքէ ու մինչդեռ ինք անհամբեր,

Կ'երկարէ ձեռքը անոր, ան, ժըպիտով մը տըխուր  
Կ'անհետանայ վերստին, ու կը խորհի ինք՝ խեղճ մարդ,  
Թէ իրեն պէտք է այլեւս ըլլալ մահուան չափ հանդպրտ...

## ՆՈՐԵՆ ՄԻՆԱԿ...

Նորէն մինակ, ես մինակ կը դառնամ տուն այս գիշեր  
Այնքան անցորդ տեսնելէ և ըղձալէ վերջ այնքան  
Որ մէկն ալ հետքս քալէր ու խօսակցէր իբր ընկեր,  
Մէկն անոնցմէ որ այնքան էին աղուոր ու անցան...

Կը դառնամ տուն, օհ, ի՞նչ տուն, ոչիսկ խրճիթ մ'որ ըլլար  
Խնծի եկած անցեալէն ու պաշտպանէր իմ վաղա...ալ,  
Ուր չըդողար յիշատակն հոն ըզգալով գինք օտար,  
Կարենար յոյսն ուր ապրիլ ու երգել քիչ մ'ու խնդալ ...

Մինա՞կ... և սիրտս ահագին շեղջ մ'է կարծես կուրծքիս տակ,  
Հիմա թրջած անձրեւէն, գզուած հովէն, ծուռ դիզուած  
Շեղջ մը խոտի՝ որ վերէն վար կը փըլի ա'լ յանկարծ...

Ա՞հ եթէ յայրը ծերուկ գիտնար թէ ա'յսքան մինակ,  
Այսքան անտէր ու անսէր պիտի մընամ ես այստեղ,  
Զիս չէր թողուր, կը տանէր զիս իրեն հետ միատեղ ...

## ԽԵՆԴԸ

Օհ ինչպէս խենդ եղայ ես, խենդ ինքինքին վընասող,  
Խենդ զի շըրի այն բոլոր խենդութիւնները՝ որոնք  
Ընել սաստիկ կ'ուզէի. Արոնց համար աչք ու յօնք  
Կը շարժէի մութին մէջ, էի ամրողջ տենդ ու դող ...

Եւ հիմա՝ հովը կրնայ ինծի բերել բուրումներ  
Հորիզոնէն հեռաւոր կամ ածուէն սա մօտիկ,  
Կրնայ արևն աստղ ընել գայլախազները պղտիկ.  
Մեծ յոյսն անգամ խենդութեան զիս թողեր է ու մեկներ ...

Բայց սիրելով կրնայի՛ զիս սիրցնել գիպուածին,  
Զըտալ համբոյիր մը միայն՝ այլ և առնել սարսուազին,  
Պահել շրթանցը վըրայ անոր այլուցքը անգին ...

Երաշտն ի՞նչ փոյթ, ի՞նչ փոյթ սոմն՝ եթէ հեղեղն ատենօք  
Խայտացուցեր էր մինչև ընդերքը սիրտն հեշտուոք,  
Տըւեր հրճուանքը իըմէ ծըլած հունձքի մը ատոք ...

## Խ Ո Ր Հ Ո Ւ Ր Դ

Արպէսղի քեզ չըպատէ այդքան խորունկ տիսրութիւն,  
Այսուհետեւ խորհէ՛ լոկ  
Մեռեներուն և յետոյ հետըդ մեծցած ողջերուն,  
Մոռցի՛ր ուրիշ ամէն ոք ...

Անո՞նք որ պահ մը քեզի զաւկի նըման մօտեցան,  
Զոր դուն հօր պէս սիրեցիր,  
Հիմա չեղեալ համարէ՛ Տո՛ւր կըրակին մաքրութեան  
Ամէն նըկար, ամէն գիր

Եւ մտածէ՛, եթէ պէտք է անցեալին մտածես,  
Մեռեներո՞ւդ սիրալիր որ ծանըդ չեն գտներ քեզ  
Եւ դէմըդ չեն պահեր ոխ

Տըկարութիւնը իրենց յիշեցնելուդ համար դեռ ...  
Անո՞նք միայն, ու յետոյ  
Քեզի ոչինչ չըպարտող քանի մը հին ընկերնե՛ր ...  
Ու դարձո՞ւր էջը սիրոյ ...

## ԱՆԽՈՍՏՈՎԱՆ...

Անխոստովան, ինքնուրաց՝ երբ դեռ կ'ապրէր յոյսը յիս,  
Անուշ էր դեռ Յիշատակն ու կը ջամրէր քիչ մը ուժ  
իմ չըքաւոր, սէրէ զուրկ, պատրանաթափ հոգիիս,  
Ինք՝ կարծես ջուր կանայի, ան՝ ըսպառած գինուոյ կուժ։

Սակայն մեռե՞ր է անշուշտ, իր անկիւնին մէջ ծածուկ,  
Ծերունի յոյսն որ յաճախ, ձեւանալէ ետք մեռած,  
կը խըլըրտէր. կը կ'անգնէր ու քայլերուս տրտմաշուք  
կը ցուցունէր, վերստին, ճաճանշայորդ դուռ մը բաց ...

Եւ Յիշատակն որ ա'յնքան եղած էր քաղցըր ինծի,  
Զիս ըսփոփած, ինձ բաշխած էր իրական մերթ հեշտանք,  
Մեռելն իր քով ըզգալով՝ ալ ինձ ոչինչ կը խօսի...»

Ոչինչ հինէն կը պատմէ, գիտնա՞ր կարծես թէ պատրանք  
է ամէն բան, ամէն բան, և թէ չկայ անցեալն ալ  
Երբ Ապագան չի կընար գէթ կայծ մուշող մ'անոր տալ...»

## ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Իմ խեղճ սիրտըս, այսքանով, ա՛լ այսքանով գոհանալ  
Պարտաւորուած ես հիմա, է՛ն թշուառին իսկ մերժած  
Պատառներովն այս պատիր որ որոնց համար ալ օրհնեալ  
Ըլլայ նորէն մեզ զանոնք շընորհող ձեռքն այս դըմած ....

Բայց երանի՞ թէ գութով ըլլար գործած անիկա,  
Իմ խեղճութիւնըս գիտնա՞ր և իր սրտէն գէթ փըսոր  
Մ'ըլլա՞ր գըրած նըւէրին մէջ զոր գողով ըստացայ,  
Որուն տըւի փոխարէն կարօտո ու սէ՞րըս բոլոր ....

Մինչդեռ, աւա՞զ, ան ոչ իսկ աչքերուս մէջ նայեցաւ՝  
Երախտայորդ արցունքին լեցուիլը հոն տեսնելու,  
Երրորդ թողուց որ իյնայ շուրթս իր շուրթին վրայ հըլու ....

Եւ հրճուանքիս մէջ հիմա կը գտնեմ ցա՞ւ մը անբաւ ....  
Սըգաւորին եմ նըման՝ որ չըկրցաւ ափոփուիլ ...  
Ծարաւին եմ՝ որ քացախ խըմեց կաթիլ առ կաթիլ ....

## ՀԻՆ ՓԱՓԱՔ

Նորէն ո՞րքան, այս ո՞րքան դիզուեր է մէջըս փափաք  
Դեղեցկութեան և սիրոյ՝ իրարու վրայ ցոլացած.  
Եւ այդ փափաքը ի՞նչպէս աշուշներուս ներքև փակ  
Կ'ըլլայ ճաճանչ ու կուրծքիս մէջ կ'ըլլայ հեք ու հարուած...

Ի՞նչպէս կ'ուզեմ հանդիպիլ հիմա մէկուն վերըստին՝  
Որ ըլլայ քաղցր ու աղուոր, նման անս'նց որ երբեմն  
Անցան կեանքիս ընդմէջէն և զիս ա՛յնքան յուզեցին,  
Որ կը յիշեն զիս հաղիւ, զոր ես ընդ մի՛շտ կը տեսնեմ....

Եւ այս փափաքը ի՞նչպէս դող կը հանէ իմ հոգիս,  
Փափա՛քն աղուոր էակին ձեռքը մեղմիւ բըռնելու  
Եւ նայելու աշքին մէջ ու թաղելո՛ւ այնտեղ զիս...

Ո՞հ, այս փափա՛քն որ այսօր, գերդ լուսնալոյս մը աղու  
Գիշերիս մէջ կը հոսի և ցոյց կուտայ ինձ նորէն  
Նաւ մը տանո՞ղ զիս հեռու, նա՛ւ մը՝ եկա՛ծ հեռուէն ....

## ԵԹԷ ԳԻՇԵՐ ՄԸ

Եթէ գիշեր մը, Մարսէյլ, Քանըպիէրին վրայ, ինծի,  
Սեւ ակնոցով, սեւ պեխով մարդ մը չըլլար հանդիպած,  
Եւ համոզած ու տարած չըլլար զիս տուն մը գաղտնի,  
Կեանքէն նուազ կըրէի պիտի ցնցում ու հարուած։

Կեանքըս անցնէր պիտի հոն, թերեւս երկար ու ցըլերջ...  
Օհ, քաղցրութիւնն այն սիրոյն որ այդ պահուն զիս կ'օրրէր,  
Եւ որ հեռուն, դեռ տարի մը հովթըփեց հոգւոյս մէջ,  
Մինչ գըլուխէս ու մարմնէս կ'անցնէին բուռն հովեր ...

Այնուհետեւ նետուեցայ տեղէ ի տեղ, անընդհատ՝  
Հիւսիս, հարաւ, արեւելք ու արեւմուտք վերըստին,  
Կարծես թէ միշտ ի լսնդիր սրտէս փախած արեւին ...

Կ'երթայի մերթ եզերքէն այգիներու ծաղկաշատ.  
Կը նայէի ըղձանքով. պարտէզը բաց էր, ոչ ես,  
Ցանց մը անտես կը պահէր ծաղիկն հեռու իմ ձեռքէս ....

## ԾԱՌՈՒՂԻՄ ՄԸ ՄԱՐՍԵՅԼԻ ՄԷԶ

Գիշերուան մէջ չորս կարգ ծառ... խաղաղութիւն...  
լուսնի լոյս....  
Որքան յաճախ անցեր եմ անոնց քովէն, ներքեւէն...  
Վայրկեան մը լոկ այս գիշեր, իրենց մէջտեղն եմ նորէն...  
Ու կանդ առած՝ կ'ունկնդրեմ Շեռանըւագը հոգւոյս....

Մառերն յօտուած են ամբողջ... Անոնք ի՞նչպէս են  
մեծցեր....  
Կը կարկառեն դէպի վեր ճիւղերնին մերկ տակաւին...  
Գետնին վըրայ, քովէ քով, շուքերն իրենց կը պառկին՝  
Մեռելներու պէս անթաղ, նիհար, երկար մեռելներ....

Երսուն տարի, Աստուած իմ... Անոնք ու ես, այն ատեն,  
Թարմ էինք դեռ ու հազիւ նայած ենք մերթ իրարու՝  
Մեր աւիշովը լեցուն, մեր ճիգին մէջ մեծնալու....

Իմ շարժուն շուքըս հիմա ծառելը մեծ կը դիտեն  
եւ կը ճանչնան զիս կարծես և ինձ կ'ըսեն մեղմաբար—  
Տեղ փոխելով այդքան շատ՝ տուժեցի՞ր թէ շահեցար....

## ՊԱՏԻՃԸ

Պղտիկ ու ջինջ, ջինջ տըղան ինչպէս մեծցե՞ր է հիմա,  
Փախեր գացեր է առաջ ու զարնուած ժայռերու,  
Դարձեր է ետ, աղտոտած, ու դէմն ուղիղ կը կենայ  
Անխօս, անշարժ, անհըլու . . . .

Կը մօտենամ. ծընօտիս գըլուխն հազիւ կը հասնի,  
Ալեծածան իր մազերն ունին ոսկւոյ մութ ցոլքեր.  
Կը բարձրանայ անոնցմէ բուրում մը բարկ մեխակի  
Զոր, ո՛չ, շնչել չեմ ուզեր . . . .

Եւ զայրացած կը դիտեմ ես վերէն վար այս տըղան՝  
Բայց և տակաւ կը կարդամ զինքը գիրքի մը պէս բաց ...  
Յետոյ մէջէն տոզերուն, անոնց ներքեւն ու վըրան՝  
Գիրքն իմ կեանքիս մոռցըւած . . . .

Իր մէջը զի՞ս կը տեսնեմ այս տարիքին՝ երբ նոյնպէս  
Իմ գաղտնի կեանքս ունէի, մըզումներովն իր գաղտնի ...  
Բայց դեռ փոքր է, ու տարբե՞ր կը կարծէի զինքը ես ...  
Ո՛չ, պէտք է ան պատժըւի . . . .

Պ Հ

Կը ծըռիմ քիչ մ'ալ վըրան ու խոպոպ միր մազերէն  
ձիշդ երեսիս կը քըսուի... Ծե՞ծ թէ խըրատ իրեն տալ,  
Ռւսը ափիս մէջ կ'առնեմ ու կը սեղմեմ ուժգնօրէն,  
Ռւսը, եւ թեմ, արմուկն ալ...

Եւ մինչ կ'ուզեմ զայն պատժել՝ վըրան ողորկ իր ճակտին  
կ'իյնան շըթունքը բացուող.. Տըզուն հասակը յանկարծ  
ձիւզի մը պէս կը սարսի, տաք կաթիլներ կը գլորին  
Երեսներէն բըռընկած ...

«Հայրիկ, հայրիկ» կը գոչէ՝ հեւքին, հեծքին մէջ անվերջ  
Հիմա ինծի փաթթըւած, համբուրելով ինքն ալ զիս ...  
— Երեկ գիշեր ես այսպէս մեղքը առի քունիս մէջ  
իմ չունեցած զաւակիս ...»

Վ.:

## ՈՎ ԵՐԱԶՈՒՆ ՄԱՆԿՈՒԹԻՒՆ...

Ով երազուն մանկութիւն՝ որ մանկութիւնըս եղար,  
կը փափաքիմ, ոչ այլեւս ըզքեղ ապրիլ վերստին,  
Այլ հանդիպիլ նըմանիդ ու զայն գիտել գաղանաբար  
եւ սէրերուն վրայ հսկել որոնք մեզմիւ կը բացուին ...

Բայց դուն, խրտչոտ մանկութիւն, մանկութիւն լուռ եւ  
խոհուն,

Ամէն բանէ զգացուող, ուրախացող ու լացող,  
ինչո՞ւ դուն չես երեւար խորն այս տըղոց աչքերուն՝  
Ուր կան բոցեր այդաշող, բայց առաջան չըկայ ցող ...:

Ժամանակով, օհ երկար ժամանակով, և հոգւով  
Դուն հեռացած մանկութիւն, ուրեմն ոչ իսկ հընա՞ր  
Պիտի ըլլայ քու շուքիդ պատահիլ հոս շուքիս քով ...:

Եւ ալ բընաւ չըտեսնէ՞ պիտի ծառն այս շանթահար՝  
Սաղարթագեղ թուփ մ'հեռուն ուր թուչունները կ'երգեն,  
Նոյն թուչուններն որ փախան իր անտերեւ ճիւղերէն ...

## ՊԶՏԻԿ ԸԼԼԱԼ...

Պղտիկ ըլլալ վերստին, ըլլալ աղուոր ու սիրուիլ՝  
Փափաքելով, գիտնալով սէրն ու արժէքը անոր,  
Յանձնել սիրոյ արեւին սրտիդ թերթերը բոլոր,  
Սէրն անձրեւի պէս գարնան ժողվել կաթիլ առ կաթիլ ...:

Պղտիկ ըլլալ ու այնպէս մօրըդ կուրծքին, թեւերուն  
Երազագին փաթթըւիլ որ ան պատրանքն ոնենայ  
Թէ նորազարթ աղջըկան իր հին օրերն են հիմա  
Ու համրուրէ ինքն ալ քեզ խըռովայոյզ, սարալուն ...:

Աքանչացուիլ ու սիրուիլ գեղեցկութեանն աշքերուդ,  
Ճերմակութեանը մորթիդ և քաղցրութեանդ ալ համար  
Եւ քեզ գդուող զեփիւոին ներքեւ մեծնալ յամրաբար ...

Եւ թէ վերջէն փըչէր իսկ պախուրի հովը՝ ի՞նչ փոյթ,  
Թէ սէրը վէրք տար միայն ու տեղար կեանքն ալ հարուած,  
Սփոփուէի պիտի միշտ մանկութիւնովս ողոլմած ...

## ՔԱՆԻ Մ'ԱՆԳԱՄ...

Քանի մ'անգամ — կը պահեմ ես անոնց յուշը յաւէտ —  
Դիպուածը դէմըս հանեց, մութէն հանեց ինձ համար  
Աղուոր դէմքով ու անուշ հոգւով էակ մ'որուն հետ  
Խաղաղեցման մեր տեհնչանքն արձարձեցինք գաղանաբար . . .

Լուռ կամ խռպոտ կեանքիս մէջ՝ միայն քանի մը անգամ  
Երկու նըւագ, իրարմէ ծընած հեռու, շատ հեռու,  
— օհ, աղատ երգը անոնց, իմ եղանակըս կարկամ —  
Գալով յանկարծ քովէ քով, դաշնակուեցան իրարու . . .

Ի՞նչ փոթորիկ, Աստուած իմ, բայց և յետոյ ի՞նչ անդորր,  
Յորձանավար ի՞նչ հեղեղ, ի՞նչ գըրոհում և բախում,  
Եւ յետոյ ի՞նչ ծիածան՝ հորիզոնին վըրայ նոր . . .

Նըման մարմնոյս քրանաթոր, կ'ըլլար հոգիս ալ խըլսում,  
Եւ բերքն իր այդ օրերու կ'ըլլար առատ և առոք,  
Եւ ի՞նչ ուժեղ ու պայծառ զիս կը գտնէր ամէն ոք . . .

## ԱՂԲԵՐԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐՆԵՐ

Ճամբորդ, քեզի պէս ես ալ կուգամ մութէն՝ ի լինդիր  
Արեւափառ բաց օդին, և հազիւ բանտըս թողած՝  
Կ'իյնամ մութին մէջ կուրծքիդ, ուրախ՝ եթէ ծըծեցիր  
Քըշիկ մը ուժ ու բաշխել պիտի կրնաս զայն ոմանց:



Ճամբորդ, խորհէ իմ վըրաս. ես որ էի չիթ առ չիթ  
Մղուած, շատցած հողին մէջ. ես որ էի երկինքէն  
Խջած ընդերքը երկրի, ես կը հոսիմ գողն ափիդ ...  
Ու թեւերուն վրայ արփւոյն կ'ելլեմ երկինքը նորէն:



Դուն որ կեցած պահ մը հոս մաքրըւեցար աղտէն այն  
Որ կը փակչէր թեւերուդ, երեսներուդ, ոտքերուդ,  
Ճամբորդ կեանքի մեծ ճամբուն, երնե՛կ եթէ նոյն հետայն  
Դուն սրբեցիր հոգիէդ իղձեր օտար, տենչեր մութ:



Դեռատի կին կամ աղջիկ՝ որ հոս ամէն իրիկուն  
Կուգաս սափորըդ լընուլ, զայն կ'առնես վեր փափկօրէն  
Եւ կը դընես գլխուդ վրայ ու կը մեկնիս օրորուն ...  
Տե՛ս, զմայլած կուգամ պահ մը հետքերուդ վըրայէն ...

## ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ

Եկած է օրն ուր կ'ըսեմ ահա մարդոց .— Ես ան չեմ  
Զոր կը կարծէք . Ես տըկար, շատ տըկար մարդ մըն եմ լոկ,  
Վատահ ոչ մէկ խորհուրդի, լի կասկածով — մըտահոգ՝  
Շարժումներուս ճշդութեան, գացող մութին մէջ դժխեմ ....

Յետոյ կ'ըսեմ դեռ անոնց .— Զիս ոչ մէկ տենչ բաւական  
Տաքոց որպէս զի անով ես տարածուիմ, ըլլամ ուժ .  
Իմ մառանիս մէջ չունիմ ոչ մէկ կարաս, ոչ մէկ կուժ՝  
Լեցուն գինւով հըրավառ՝ ուրկէ մարդիկ արբենան ...

Եւ ի վերջոյ .— Ե՞ս խելօք . ոչ, խենդութեան անկարող .  
Իմաստո՞ւն . ոչ, զի երբեք չըկրցաւ միտքըս յաղթել  
Բընազդներուս՝ որ ըրին զիս ինձի փոս մը անել ...

Եւ երբ այսպէս թեթեւնամ ծանրութենէն զիս ընկճող՝  
Պիտի գառնամ Աստուծոյ և պիտի փառք տամ իրեն  
Որ չընելով զիս ուզածս՝ ըրաւ եղածըս նորէն ...

## ԾԵՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՃՈՒՐԴՆԵՐ

Ավ ծերութեան խորհուրդներ, շատ աւելի խորութեամբ  
եւ ճշգովթեամբ ա'լ հիմա, մարդու հոգիս դարգմանող...  
եւ նախընտիր՝ զերդ ամպոտ երկինքն երկնի մը անամպ՝  
նըկարումին աշխարհի. — խորհուրդներ խոր ու անշող,

\* \* \*

Կը ճաշակեմ ձեզ ահա, ձեզ կ'որոճամ օրն ի բուն,  
կը ծըծեմ հիւթը ձերին և երակներըս ամբողջ,  
Այժըմ պակսած արինէ, կ'ըլլան ձեզմով լեփիլեցուն,  
Զեղմով հարուստ կ'զգամզիս, նոյնիսկ ձեզմով ալ առողջ ...

Դուք խորհուրդներ ծերութեան, այնպէս դիւթիչ էք երբեմն՝  
Որ նոր կեանքի մը կարծես ուժը իմ մէջ կը դտնեմ  
եւ կը ցանկամ ձեզ փորել ու պրայըտել ձեզ անվերջ ...

Եւ զի գիտեմ թէ շուտով պէտք է մեկնիլ՝ կէս թողած  
Ամէն շարժում ու մշում, ես կ'ուզէի որ Աստուած  
Ինձի թոյլ տար, ձեզ տանիլ հետս՝ ապագայ կեանքիս մէջ....

## ԱՀԱՒԱՍԻԿ

Ահաւասիկ կեանքիս աշունը արդէն  
Եւ կը կարծեմ թէ ամառ է տակաւին.  
Մերժ կ'ունենամ պատրանքն անգամ գարունին  
Դէմը ծաղկող ուրիշներու գարունէն ...

Որչափ, ո'վ Տէր, ծառի փափուկ ծաղիկներ  
Խնկան սրտէս խորչակահար, ցրտահար.  
Որչափ պլտուղ ալ երբեք չեն հասուննար  
Զի որդ մը միշտ զանոնք ներսէն է կերեր ...

Բայց գարունէն և ամառէն իմ կեանքին  
Ես կը պահեմ յուշը կապոյտ ծովերու  
Եւ նաւերու՝ գացած աշխարհ մը հեռու ...

Նոր յոյսերով երբեմըն դեռ կ'օրբեմ զիս,  
Սակայն վըրաս, ինչպէս թև մը խաւարի,  
Կ'իյնայ ներկան և ամէն լոյս կը մարի ...

## ՎԱԹՍՈՒՆ ՏԱՐՈՒ...

Վաթսուն տարու եղայ երէկ ... ի՞նչ կատակ,

Վաթսունոց մամրդ եմ միթէ,

Հանդարտ, հանգչած, իմ անցեալիս շուքին տակ,

Աղատ վէրքէ, կամիթէ

Զոր կ'ընդունիմ կոշտ չկապած սրտիս վլրայ

Ամէն մարդէ, ամէն օր,

Եւ տենչանքէն՝ որ ինձի միշտ ցոյց կու տայ

Արքայութիւն մը միշտ նոր ...

Վաթսուն տարու ... Անցայ սահմանըդ արդէն

Ուր համելու յոյսն երբեք

Ոչ ալ փափաքն ես ունէի հին ատեն

Եւ որ մինչեւ իսկ երէկ՝

Երբ երեւցաւ յիսունն իբրեւ ուրուական

Ինձ կը թուէր իբր հըրէշ

Որմէ փախայ հոգիիս մէջ յոգնաբեկ ...

## ՊԻՏԻ ԱՊՐԻ՞Մ

Պիտի ապրի՞մ ես վաթսունէն աւելի,  
Պէտք կա՞յ, պէտք կա՞յ ապրելու...  
Երբ որ փափաքն հոդիկն մէջ կը հառնի՝  
Ի՞նչու երթալ գեռ հեռու ...

Հայրըս մեռաւ իր վաթսունին, ու բոլոր  
իմ եղբայրներս ու քոյլս ալ  
Ատկէ կանուխ խոնարհութիւն մ'ըրին խոր  
կեանքին, գացին քընանալ ...

Ինչպէս շատերն անոնց որոնք երգեցին  
ինձմէ առաջ, ինձի հետ,  
Անցան ճամբան, դեռ չըհասած վաթսունին  
Ու լըռեցին առ յաւէտ...

Յանկարծահաս ահա նաեւ Անիկա,  
Սարսափազդու, ահարկու,  
Որ կուգայ գէմս և վաղն արդէն պիտի գայ  
Կուրծքս իր ներքեւ ճզմելու...\*

## ԱՅՍ ԾԵՐՈՒՆԻՆ

Այս ծերունին զոր յաճախ դէմըդ հիմա կը տեսնես  
Եւ որ քու հետըդ կուգայ ալ ամէն տեղ անընդհատ,  
Որուն նըման կը խորհիս ու կը գործես անոր պէս,  
Այս ծերունին, ա'լ յոդնած ու յոյսէն իսկ յուսահատ,  
Ով իմ հոգիս, դուն, դուն ես . . .

Եւ այս մանուկին որ երբեմն դէմըդ յանկարծ կ'երեւի  
Եւ կ'ոսառոստէ, կը խնդայ, կը բողոքէ, կը պոռայ,  
Որ խօլարձակ կ'արշաւէ մարզերան մէջ հին յոյսի  
Եւ կը նստի մերթ մեղմիւ ծերունիին դանկին վրայ,  
Հոգիս, քու դէմքըդ ոնի . . .

Խոժոռադէմ ծերունին չարաճընի այդ տըղուն  
Զուգէր խօսիլ ալ րընաւ, կարծես օտար է անոր.  
Իր մըթողող աչքին մէջ միւսին նայուածքը ժպտուն  
Երբ կը սուզի՝ կը ծըռէ այժմ իր գըլուխն ալեւոր  
Ու կը նայի ան հեռուն . . .

Ու ծերունին որ այնքան դեռ կը սիրէ այդ տըղան,  
Ու տըղան ալ որ կ'ուղէ մըխիթարել ծերունին,  
Այսպէս՝ իմ մէջըս անվերջ իրարու քոյ կ'երեւան,  
Այսպէս երբեմն իրարու դէմ յանդիման կը նային  
Այսպէս իմ կեանքըս կ'ըլլան . . .

## ԵՍ ԱԼ, ՈՎ ՏԵՐ . . .

Ես ալ, ով Տէր, վատահօրէն բան մը կ'արժեմ  
Եւ աւելի քան թէ շատերն որ կը սոնքան,  
Որ կը ծափուխն, կը վնտոռուխն, կ'ելլեն միշտ բեմ,  
Որոնց առջեւ կը խոնարհի տիսմար ներկան . . .

Ամբարտաւան խօսքիս համար ու խորհուրդիս՝  
Մի զայրանար ու մի պատժեր զիս, ո՞վ Աստուած,  
Եւ դուք, մարդիկ, որ չըտեսաք, չըճանչցաք զիս՝  
Մոռցէք այս ճիշն, համարեցէք զայն չըլսուած . . .

Այնքան համեստ, այնքան խոնարհ ես միշտ եղայ  
Ու կ'ուղեմ միշտ ըլլալ այդպէս ամենուն քով,  
Կ'ուղեմ մընալ սեղանասպաս իրը աբեղայ՝  
Պատարագչին բոլորանուէր ծառայելով,

Որ զեղումիս համար այսօր կը զարմանամ  
Եւ այս անգուստ ցայդքը ո՞ւրկէ, կ'ըսեմ, եկաւ,  
Եւ հակելով հոս իր կաղմած մուղտ ու տարտամ  
Լիճին վրբայ՝ զիս այնտեղ շեմ գտներ բընաւ . . .

Բայց ճշմարիտ— ներէ՛ միշտ, ծէր, և դուք մարդիկ—  
Ու խորազգած բան մը գուցէ շարժեց զիս արդ,  
Զիս մըսեցուց առանձնութեան ցուրտը սաստիկ  
Կամ արթնցաւ իր թմրիրէն սիրտըս հանդարտ

Եւ տաքցընող կարծես սիրտեր ուզեց կանչել  
Եւ զիս ինծի ուզեց ընել բարձր օրինակ  
Զոր պէտք էի անցնիլ թափով մը անարդել  
Փոխանակ թոյլ քընանալու իր շուքին տակ . . .

Ի՞նչ փոյթ ուրեմն որ երեւամ հըպարտ ու սոնք  
Ոն սիրոյ պէտքս ու պաշտամունքս է մեծութեան,  
Մարդոց յարգանքս, իմ սիրելու կերպս է զանոնք  
իմ ընծայումն է առ Աստուած, ու ճիշտ է ան . . .

## ՉԵՄ ԳԱՆԳԱՏԻՐ

Չեմ գանգատիր, բայց անշուշտ, մայր իմ, քեզի կը  
պարախմ քեզի՝ կոտրած իմ հոգիս, հոգիս՝ տրտում մահու չափի...  
Կոտրիծ թէեւ բայց կեանքէն եղած էիր յուսախսոր,  
Երբ ակամայ, դիպուածով, զիս յղացար դուն, մայր իմ.

Ինծի ըսին թէ ի՞նչպէս, խոնջէնքիդ մէջ ու վշտիդ  
Սարսափիը քեզ համակեց, երբ որ յանկարծ, տարիներ,  
Տարիներ վերջ եղբօրմէս, դուն զգացիր թէ նոր ծիտ  
Մը պիտի գալ ու նորէն պիտի քու բոյնըդ յուզէր...

Հօրըս տարիքն ու քուկդ ալ, հին յոդնութիւնըդ ամբողջ  
Եւ նոր երկիւղդ ու հոգերդ փոխանցեցիր դուն ինծի,  
Մայր իմ, ծընած երբ չէի և կաթըդ երբ ծըծեցի...

Ու դէմքդ ամպոտ տեսայ միշտ՝ երբոր բողրոջ առ բողընջ  
Կը բացուէր սիրտըս տակաւ, և այդ ամէնն է հիմա  
Որ ինձ կարծեմ թէ անվերջ այս թրթռացումը կուտայ...

## ՄՈՐՍ ԵՐԱԶԸ

Մայրս, ութսուննոց, ըստ ինձ.— Քեզմով յըղի էի ես,  
Քառսուն տարու, ամբչցած . . . Գիշեր մ'երազըս տեսայ՝  
Որ ծըներ ես ու նստած մինչ քեզ կ'օրրեմ՝ ետեւէս  
Մարդու մը շուքը յանկարծ եկաւ ինկաւ դէմքիդ վրայ . . .

Գլուխս այն կողմ՝ գարճուցի . բարձրահասակ— (քեզի շատ  
կը նըմանէր անիկա), պարոնտատս էր, հօրդ հայրն,  
վաղուց մեռած այն ատեն, որ անաղմուկ ու հատ հատ  
Քայլ փոխելով՝ մօտեցաւ և օրրոցիդ կեցաւ ծայրն . . .

Մէջքէն քակեց հնդկական շալէ շինուած իր գօտին՝  
— Նըշանը իր մեծութեան, կշոեց կարծես, ու յետոյ  
Լայն շարժումով մը ձըդեց վրան օրրանիդ կամարին,

Եւ հեռացաւ՝ ուղելով քեզի նայուածք մը սիրոյ . . .  
Ես՝ գողահար արթընցայ և ոչ ոքի բան չըսի .  
Հիմա ծեր եմ, քուկդ է ան՝ ահա կ'ըսեմ զայն քեզի . . .

## ՄԵԿՆՈՒՄԵՍ ՕՐ ՄԸ ԱՌԱՋ

Մեկնումէս օր մը առաջ մայրըս ըսած էր ինծի .  
«Հօրըդ տունէն ետք, տըլա՛ս, իմ հօրըս տունն ալ գընա...  
Զախ թեւին մէջ, չըմոռնաս, իր վերի յարկն ելլելու,  
Պղտիկ սենեակն որ այնտեղ պարտէղին վրայ կը բացուի  
իմ սենեակս է, յատկապէս ինծի համար նըկարել  
Տըւած էր հայրս, իր պատին վրայ թռչուններ գոյնզգոյն»  
• • • • . . Երբ մօրեղբայրըս Պոլսէն  
Եկաւ և հիւր մընաց մեղ, զիս հանեցին սենեակէս  
Աւ ես լացի այն ատեն ... կը հասկընա՞ս, անպատճառ  
Գընա և տես ու ինծի նըկարագրէ նամակով»

Սրտատըրոփ գուռնէն ներս մըտայ տունին ու կեցայ .  
Մայրըս, հիմա ծերունի, երբոր պղտիկ աղջիկ էր,  
Այս բակին մէջ կը խաղար, կը վաղվըղէր, կը գոշէր:  
Ան վեց ամիս, միայն վեց, մինչեւ եղաւ ինն տարու  
Քահանային քոլ գընաց, Գործոց, Սաղմոս կարդալու .  
Նըշանուեցաւ այդ տարին, և նըշանած աղջըկան  
Ըսլն թէ ա՛լ չի վայլեր երթալ գպրոց, ու այդպէս  
Դեռ միայն ինը տարու՝ զրկըւեցաւ խաղալէ,  
Զրկըւեցաւ կարդալէ ու սկըսաւ երազել ...

Ահաւասի՛կ, այն սենեակն է զոր ուզեց որ տեսնեմ.  
Հոս ապրեցաւ, փոքր աղջիկ, և հոս յուզմամբ երազեց ....

## ԻՐ ՄԱՀԸ ԼՍԵԼՈՎ

Եղան ա՛յնքան մեկնողներ  
Անդարձ՝ սեմէն իր տունին.  
Ու այժըմ ի՞նքն է մեկներ  
Տոնէ մ'օտար, առանձին . . .

Քեզի համար մանաւանդ  
Որ կ'ապրէիր վշտահար,  
Մա՛յր, կ'ուզէի որ մահուանդ  
Ետին ըլլար Անդրաշխարհն,

Ուր գտնէիր քու մեկնած  
Սիրելիներըդ բոլոր  
Ու ըափոփուէր ցաւըդ խոր . .

Եւ եթէ թոյլ տար Աստուած՝  
Ծնդունէիր այնտեղ դուն  
Վերջին զաւակդ այս նըկուն .

## ԳԵՐԵԶՄԱՆՔ

Առաջ երկու էլն հոն, հիմա ութն են՝ այն պղտիկ  
Քառակուսի գետնին մէջ, և կան երկու ուրիշներ  
Զանոնք կանխած, քընացող քունը իրենց հանդարտիկ՝  
Շրջափակին մէջ այդ նոյն մահաստանին ծառաստուեր....

Ան որ գընաց էն առաջ՝ եղաւ եղբայրըս երեց,  
Երսո՞ւն տարու, խեղճ ծիգրան։ Յետոյ ծրդատը անուշ՝  
Հազիւ երեք տարեկան, զոր քահանան մկրտեց  
Տըղու գրկէս առնելով իր մերկութիւնը քնքուշ։

Իսկ «թաղ»ին մէջ կան կարգաւ՝ հայրըս, քեռայրս ու միակ  
Քոյրըս՝ նըման սրբուհւոյ։ Վերջէն՝ երկու մեծ եղբայր։  
Տասներեքին մէջ մարած եղբօրաղիկս Արուսեակ։  
Տասնըեօթին դալկացած՝ քըրոջըս թռոը նորայր . . . .

Ամենէն վերջ, անցեալ օր, գընաց անոնց միանալ,  
Ամենուն ցաւն իր սրտին մէջ կըրելէ հալումաշ՝  
Ծերունի մայրս, օ՞հ իմ մայրս, աղետահար անդամ մալ,  
Որ էր այնքան խմաստուն ու անձնըւէր ու չարքաշ . . . .

Իմ ընտանիքըս ամբողջ կը բընակի հոն այլ ևս՝  
Այդ հողին մէջ ան կարծես թէ մեր հին առւնը ըլլար.  
Բաց է իմ տեղըս միայն, ու կ'սպասեն ինձ թերեւս  
Եւ ո՞վ գիտէ թէ հոգ չեն ըներ անոնք ինձ համար՝

Հարցընելով իրարու. «Միսմինակ ի՞նչ կ'ընէ ան . . .»  
Բայց զի անոնց ոչ մէկուն աչքը փակել եմ կըրցած,  
Ո՛չ մէկուն հուսկ հոմբոյըով մը յարդարած նեղ ճամբան՝  
Պիտի մեռնիմ ու նետուկիմ փոս մը օտար, աչքս բաց . . .

Մինչեւ այդ օրը սակայն՝ ամբողջովին սիրտըս հոն  
Ու միտքըս հոն է հիմա, այն բարձրադիր, կիսափակ  
Պարտէզին մէջ մարդաշատ՝ ուր երբ կ'իջնէ իրիկուն,  
Խոտերէն բոյր մը խունկի կ'ելլէ խաղաղ երկնից տակ,

Մառերն անշարժ կ'ողջունեն հեռուն պառկած Մարմարան,  
Փոսուռաները կ'այրին ու կը մարին անդադար.  
Եւ աստղերուն տակ որոնք լուսեղէն ցօղ կը տեղան  
Կը թռչըտին հոգիներն համբուրելով մերթ իրար . . .

## ՀԱԻՍՏԱՑԵԱԼ...

Հաւատացեալ իմ հայրըս ու մայրս էին,  
Ու մեծ հայրերս ու մեծ մայրերս ալ բոլոր,  
Հաւատացեալ կրօնքին մէջ թիսուսին,  
Անով խոնարհ, անով հըպարտ ու հըզօր.

Այդ սանդուղին ես վերջին ոտք, ա՞հ, լո՞նչպէս,  
Անկէ եկող անհուն շընորհն ուրացայ,  
Ճաճանչալոյս դարերն ի վար, յամրապէս  
Խնծի եկող աստուածային նախընծայ ...

Առանց անոր տիեզերքի մէջ մինակ  
Ու կտրըւած իմ անցեալէս կ'ապրէի,  
Սառած հոգւով, սառած լոյսին տակ երկնի ...

Մինչդեռ՝ հիմա, ես այն ճամբէն համարձակ  
Եւ մեղմաքայլ կը մօտենամ առ Աստուած,  
Ամէնքայլի նախնեաց հոգւովն ուժովցած ...

## ԶՄԵՐ ԳԻՇԵՐ

Զմեռ գիշեր ... կը մըսիմ...  
Դուրսը՝ հովերը կատղած,  
Զերդ ոգիներ ոխերիմ,  
Հերարձակ ու լանջաբաց՝  
Կը զարնըւին փեղկերուս,  
Կը հեծեծեն, կ'աղերսեն,  
Կ'ընկրկին պահ մը, անյոյս,  
Եւ կը վաղեն ետ նորէն,  
Ոչիծելով, ոռնալով ...

Զմեռ գիշեր ... կը խորհիմ  
Կծկըտած հոս, լամբիս քով,  
Հոգիներու մըտերիմ  
Որ հեռացան աշխարհէս  
Եւ որ հիմա, այս մութին  
Եւ այս հովին հետ թերես  
Եկեր ինծի կը նային,  
Կ'ուղեն տաքնալ և կ'ուղեն  
Զիս տաքցընել գաղտնօրէն ...

Կը բանամ փեղկըս մեղմիւ ...  
Եւ Տէր, հոգի մը ահա  
Կը մտնէ ներս ... բայց հաղիւ  
Թէ զիս տեսած՝ կը զղայ  
Կարծես թէ զիս տեսնելուն,  
Ամըցընել զիս չուղեր  
Որ այնքան խոնջ ու նըկուն  
Քըտեր է զիս, այսքան ծեր ...  
Եւ սիրելուն համար զիս  
Ան կը փըչէ վրան լամբիս ....

## ԵԹԷ ԱՆՈՆՔ...

Եթէ անոնք ըլլային լոկ  
Որոնք տեսնել, որոնց խօսիլ՝  
Ինձի կուտար կաթիլ-կաթիլ  
Անյուսութեան թոյնն անողոք,

Կեանքըս ըլլար պիտի խաւար,  
Պիտի մոխիր հոսէր սրտէս  
Ու միտքս անտէր բոյնի մը պէս  
Բըզիկ-բըզիկ պիտ' իյնար վար . . .

Սակայն կուտա՞ս ինձի, ո՛վ Տէր,  
Անհուն անցեալը դարերուն  
Փայլատակմամբն իրենց անհուն,  
Որոնց մէջէն սեպ գագաթներ

Հոգիներու և վիճեր խոր  
Կը պատըռուին գէմը հոգւոյս,  
Կուտան մասնիկ մը ուժ և լոյս  
Եւ տոկալու կ'օգնեն անոր . . .

## ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ ԿԵԱՆՔԻՆ...

Ողբերգութիւնը կեանքին զոր ամէն մարդ կը խաղայ իրեն համար մէկ անդամ, զոր չեն տեսներ ուրիշներ, կը տեսնեն՝ չեն հասկընար, որ մութ բեմի մը վըրայ կ'անցնի անձայն մեծ չափով, որ միմիայն մէկ պատկեր՝

Վերջինն ունի լուսաւոր, պոռոտ լոյսովը մահուան՝ Շուտ մը մարող, մոռցըւող ... ողբերգութիւնն այդ ոլզաիկ Մեղի համար ալ արդէն կը մօտենայ իր լուծման, Որմէ յետոյ ա'լ կրնանք երթալպառկիլ հանդարտիկ ...

Ո՞վ դուն, սակայն, իմ հոգիս, ո՞վ դուն, երթաս պիտի ո՞ւր երբ ես ըլլամ հողին տակ : Կա՞ս թէ չըկաս դուն, հոգիս : Զե՞ս դուն միայն գարշ մարմնոյն մէկ ծածկանունը մաքուր ...

Իսկ պատահի որ եթէ մահէս յետոյ դուն անցնիս Տեղ մը, հեռուն, մըշուշի և կամ լոյսի մէջ պայծառ, Հողիս անոր հոգիէն խորունի համբոյթ մը դուն առ ... \*

## ԳԵՐԵԶՄԱՆ

Գերեզմանիս կը մտածեմ... և չեմ ուզեր ունենալ ...  
Ի՞նչ, հոն, հողին թացութեան տակ, այն ինչ որ ես եմ այսօր  
Պիտի մընայ խաւարի մէջ, պիտի չզգայ, եւ դարձեալ  
Մարդիկ զայն զիս պիտի կարծեն և այցելել գան անոր ....

Հոն, աներեր, և չորս տախտակ ինծի ամբողջ տիեզերք,  
Պիտի պառկիմ ես յաւիտեան, ճերմակ լաթի մէջ կարուած, ~  
Պիտի փլատիմ կամաց-կամաց, պիտի զատուին ոտքս ու ձեռք,  
եւ որդակոյտ մընէ պիտի իրեն իմ գանկըս կալուած ...

Որդեր, որդեր զիս մաս առ մաս պիտի առնեն ու տանին,  
ես որդերու պիտի փոխուիմ և հողին մէջ ընթանամ,  
եւ սողոսկիմ պիտի վըրան ուրիշներու դիակին ....

Ահ, ոչ, հերի՛ք .... : Կը փախաքիմըլլալ այն մուխը տարաամ՝  
Որ կը թըռի ծխնելոյզէն, և այն քիչիկ մը փոշին՝  
Որ կը մընայ, մաքուր ու նուրբ, խորն անդորրիկ սափորին ....

## Կ'ԸՍԵՄ ՄԵՐԹ ԱԼ ԻՆՔԶԻՆՔԻՄ

Կ'ԸՍԵՄ ՄԵՐԹ ալ ինքզինքիս, — «Բաւական է, բաւական.  
Ի՞նչու միայն դարձարձել թամանակին մէջ անցեալ,  
Ու շըթըոփիլ անկէ դուրս . չէ՞ որ քուկդ է եւ ներկան  
Եւ ապագան ու կրնաս անոնցմով ալ արբենալ . . .

Ուրուականի տեղ կրնաս բռնել, գրկել առարկան  
Որ ձեռքիդ տակ է հիմա, եւ արշաւել ու սուրալ  
Անհունութեան մէջ վագուան՝ որ է նոյնքան իրական  
Որքան երէկը գոնէ և աւելի հիւրնկալ,

Կ'ԸՍԵՄ ԵՐԲԵՑՆ ինքզինքիս, ու պատասխան կ'առնեմ մերթ  
— «Խաղաղութիւն ճամբարդին՝ որ կուգայ խոնջ ու խոցուած  
Անապատի ճամբայէն ուր զինք լլքած էր Աստուած . . .

Անապատին մէջ աակայն ան կը գտնէր իւրակերա  
Այնքան շըքեղ պալատներ, ու պարտէզներ ու լիճեր  
Որ բաժնըւիլ անոնցմէ ա՛լ չի կրնաը ու չուզեր . . .»

## ԼԱԻ Է, ԱՇԽԱՐԴ...

Լաւ է, աշխարհ, ինչ որ աըւիր ետ կ'առնես՝

Ուժն ու հաճոյիքը իր հետ.

Եւ որպէսզի չկարենանք խարել մեզ՝

Պոռաշլ կուտաս պատերէդ

Թէ չենք ինչպէս էինք առաջ. թէ մինչեւ

Իսկ լաւագոյն էր չըլլալ

Հիմա այլես,— ինչ որ ճիշդ է արդարեւ.

Պէտք էր վաղո՞ւց չըլլալ ալ . . .

Մեղ շա՞տ տեսան, շա՞տ լըսեցին մեղ մարդիկ,

Շատերը դեռ չըծընած.

Կարդը մերն է. պէտք է ընենք մենք մըտիկ

Անոնց խօսքին և առանց

Տնտընալու պահենք մեր դէմքը զառամ

Վարագոյրին տակ հողին . . .

Այդպէս, թերեւս, մեղ հոգիներ բարեկամ

Պիտի սիրեն վերստին . . .

## ՈՎ ՄԵՆՈՒԹԵԱՆ...

ՈՎ մենութեան մէջ արւայտող իմ՝ հոգիս,  
վախկոս ու քաջ, բարեպաշտ ու ամբարիշտ,  
Պատկերներու առջև դուն դեռ կը հակիս  
երբ կըրակները բուռվառիդ՝ ա՛լ ընդմիշտ

Ոնթեղ ուեցան ու ձայնը չի հնչէր ա՛լ . . .  
Ոնցեալին մէջ, ճամբոն սկիզբը մընաց  
Այն գէմքը սուրբ ու այն հասակը օրհնեալ  
Որուն առջեւ դուն անընդհատ՝ շընորհաց

Ալելուներ, խոնկի ամպեր ուղղեցիր . . .  
Հիմա, գիտե՛ս, պէտք է իջնել բարձունքէն,  
Պէտք է կոխել երազներուդ վրայ պատի՛ր

— Սէրը խաբող է և Յոյսը՝ անհեթեթ —  
Պէտք է սակայն որ դեռ հըրծւիս ու սիրես,  
Պէտք է, հոգիս, որ վայելես այլապէս . . .

## ՎԵՌԼԵՆԻՆ

Ինչպէս դուն Պոտլեռին այնպէս ես քեզի  
Հանդիպեցայ զդման, ցաւի ճամբուն վրայ.  
Անտեղեակ պատճառին որ հոն մեկուսի  
Հեծեծել կուտար քեզ լացով մ'որ կուգայ

Հասարակաց խորունկ աղբիւրէ մը դառն,  
Աղբիւրէ մը անուշ, աղբիւրէ մը ջինջ ...  
Անտեղեակ, և սո կայն զերդ պըտուղը ծառն  
Նոյնպէս քեզ փընտըռել կուտար վիշտը մինչ ...

Կը թնդար արձագանգն հոս կուրծքիս ներքե  
Հարուածոց կուրծքիդ վրայ և մինչ արդարեւ  
Կը թըռէր շրթունքէս եղանակն ողբիդ ...

Ո՞վ դուն գետնատարած և ո՞վ դուն կանգուն,  
Ո՞ւրկէ ուր պատահումն այս նոյն ժէսթերուն  
Քու պինդ ծունկերուդ ծունկերուս վըտիտ ...:

—  
q.



## ԱՆՈՐՈՇ, ԱՆԾԱՆՈԹ

Անորո՛շ, անծանօ՛թ, դռնն դիտեմ թէ կ'ապրիս  
Ու գիտեմ թէ կընաս մեզ բաժնող խաւարէն  
Ելլել դուրս, մօտենալ, դանըւիլ, դանել դիս  
Եւ սիրուիլ, դէթ սիրուի՛լ, հեզօրէն, քազցրօրէն ...

Անորո՛շ, անծանօ՛թ, կ'ապասեմ միշտ քեզի  
Ու միայն ըսպասումն այս կուտայ քիչ մը համ  
Իմ անհամ օրերուս, խոհերուս ձանձրալի,  
Եւ քեզմով քիչ մը գէթ իմ ապրիլս ես կ'զգամ ...

Անծանօ՛թ, սիրելի, դռնն նոր բոյր, նոր շընորհ  
Աշխարհի, որ անցար անպատճառ այսօր ալ  
Շատ մօտէն իմ ճամբռուս, կամ մէջէն խոկ անոր,

Լըսէ ինձ, պէտք է ա՛լ իրարու դիմաց գալ,  
Զի երկիրն ինձ համար շատ արագ կը դառնայ  
Եւ աչքի խաւարում, դիսու պտո՞յտ ինձ կուտայ ...

## ԽԱՂԻ ՀԱՄԱՐ

Խաղի համար թող ըլլար՝ բայց թո՛ղ անգամ մը դո՞նէ  
ինձի նայեր ու ժպտէր ու ըսէր մէկն անոնցմէ  
Զոր սիրեցի ես անձայն՝ թէ կը սիրէ ինքն ալ զիս ...

Եահու համար թող ըլլար՝ սակայն թո՛ղ պահ մը այնպէս  
Հաւտացընէր մէկն ինձի, թէ կայծ մը, թռած իմ սրտէս,  
Զինք վառած է ու կ'ուզէ մարիլ վըրան իմ կուրծքիս ...

Թո՛ղ զիս հեղնէր ու ծաղրէր ու չարչարէր ան վերջէն,  
Պիտի ըլլար կեանքս իրմով, հոգ չէ թէ քիչ մը ատեն,  
Նըման ուրիշ կեանքերու, խըռով ու դոհ ու անդորր ...

Եւ բախտը թող յափառեան ինձի նորէն չըժպտէր,  
Վերջին պահուն տեսնէի պլտի քեզ դէմըս, ով սէր,  
Զարութենէդ մերկացած ու ընող մահն իսկ աղուոր ...

## ԻՄ ՍԻՐՈՅ ՏԵՆՉԱ

Իմ սիրոյ տենչս է նըման թափառական թռչունի  
Մ'որ կր դիմէ ճիւղէ ճիւղ, քարէ ի քար, քիւէ քիւ,  
Ու չի կրնար ոչ մէկ տեղ շինել իր բոյնն ուր հանգչչի  
Որ իր կոտրած թևերուն կը փորէ վէրքը հեշտիւ . . . .

Իմ սիրոյ տենչս է նըման երկինքներուն անսահման  
Որոնց անցայ ներքեւէն, երկինքներուն անձրեւող,  
Փայլատակող անընդհատ, որոնք վըրաս միշտ փըրան,  
Որոնք ի զուր յուսացի արեւափառ, աստղաշող . . . .

Յետոյ իմ տենչս է նըման ծարաւահիւծ կենդանեաց՝  
Որոնք կ'երթան բարձունքէն դահավէժի մը ժեռուտ,  
Վարի փրփրուն գետակին խոխոջիւնէն մոլեգնած . . . .

Եւ տենչըս, տենչըս սիրոյ, կը նըմանի լուռ ու մութ  
Քարանձաւի մը անծայլը՝ որուն ճամբան կը զեղու  
Կըմախքներովն անհամար դառնուկներու, ուլելու . . . .

## ՏԵՆՉԱՆՔԸ

Յաւերժաբար նոր ու խոր՝  
Ունինք տենչանքը միայն,  
Յանկարծածին խուլ ժըխոր՝  
Յառնող վիհեն լրութեան,

Ուղեղին մէջ բզզացող,  
Հոգւոյն, մարմնոյն բովանդակ՝  
Ցըւող նոր ուժ ու նոր դող,  
Խօլարշաւող խենդ բանակ ...

Կենդանային, մարդկային,  
Իտէալով շըպարուած՝  
Ան գգուանք է ու հարուած ...

Թռիչ ու անկում հոգիին,  
Զայն ըսպաննող անուշ թոյն՝  
Տենչանքն է միշտ նորութիւն ...

## ՏԵՆՉԱՆՔԸ ԿԷՍ...

Տենչանքը կէս գոհացած՝ տանջանք մըն է ահռելի.  
Լաւագոյն է որ բլլայ մարդը ողջ-ողջ ճճեաց կեր,  
Լաւագոյն է որ մաղմաղ կըրակի վրայ միսն ալրի,  
Որ հընոցի մէջ ինկած դէմը՝ տեսնէ աղբիւրներ...

Մեղաւորին մեծագոյն վերը պատիժն այս չըկայ,  
Վերադառնալ դըրախտէն՝ ներս մտնելէ ետք հոնկէ,  
Իբրև անցեալ յիշելով ինչ որ չեղաւ դեռ ներկայ,  
Աղերսելով ըստուերի մ'որ քեզի ձեռք երկարէ ...

Ամենաքաղցր էակին մէջ որ դողիդ հետը դող,  
Էր ծարաւիդ հետ ծարաւ. որ կըրակ էր ու անձրեւ,  
Ի՞նչպէս սատանն այդ մըտաւ և զայն ըրաւ հոգեփոխ ...

Պաղա՞ծ համբոյրն է հիմա, մինչ կուրծքիդ տակ ծանրահե՝  
կը բըխին ջերմ աղբիւրներ . . . . Օհ, տանջանքն է անըսպառ  
Հոգի-մարմնոյն՝ զոր կ'այբեն յանորգարար հուր և սառ . . . .

## ԱՅՍ ՄԻԱԿ ՃԻՒՂԸ ԿԱՆԱՉ

Պէտք է կտրել ու նետել՝ այս միակ ճիւղը կանաչ  
Այս ծառի սև բունին վրայ՝ որ անտառէ մըն է հին,  
կամ պարտէզէն պալատի մ'ուր լոկ պատեր կ'երեւին  
Եւ կամ բակէն մատուրի մ'ուր կոտրա՛ծ է ամէն խաչ . . . .

Այս միակ ճիւղը կանաչ պէտք է կտրե՛լ վերջապէս.  
Ան հեգնութեան մ'է նըման քովը մեռած բաներուն  
Եւ տերեւները անոր երբ կ'ողջունեն լոյսն առտուն՝  
իրենք իրենց կ'ամշնան ու կը սոսկան ալ կարծես . . . .

Այս կանաչ ճիւղը, ո'վ Ցէր, որ գօսացած այս բունէն  
իր հոյզը գեռ կը քաղէ և կը փորձէ հասցընել  
Անպարագիծ կապոյտին սին շաքիլները իրեն,

Հիմա գիտէ՛ թէ այլ եւս թռչուներ հեզ ու ընտել  
Պիտի վըրան չըթառին և կ'սպասէ ա՛լ հիմա՝  
Որ դինքը կա՛մ չորցընես և կամ կտրե՛ս անխընայ . . . .

## ԿԻՆ ՄԸ, ԿԸ ՀԱԻՏԱՄ

Կին մը, կը հաւտամ թէ կին մը նորէն  
կրնայ հասկընալ ու մեղքընալ զիս,  
Երբ ամէն, ամէն բախ ըսեմ իրեն,  
Երբոր մատներով շօշափէ հոգիս ...

Քիչ մ'իրեն նըման ըլլալուս համար  
իրմէ հեռացած ըլլալով հանդերձ,  
Գտնելուն համար զիս հիւանդ, արկար,  
Հիւծած ծարաւէ՝ աղբիւրին ի մերձ.

Ոչ, երբեք չըսէ պիտի ան, — ի՞նչպէս ...  
Կամ ի՞նչու, ի՞նչու, կամ գէշ ըրեր ես,  
Այլ՝ պիտի հըծծէ, դժբախտ ... և նայի

Աչքիս մէջ այնպէս ինչպէս վիրաւոր  
Եղբօր մը վէրքին, տառապած եղբօր  
Ու միայն բուժել զիս ուզէ պիտի ....

## ԲԱՆԴԱԳՈՒՅԱՆՔ

Իմ զաւկըներըս հիմա պիտի մեծցած ըլլային  
Ու զիս թողած հեռացած, շատերն արդէն զաւկի տէր . . .  
Տա՞ն են անոնք առնուազն։ Աղջիկներս են եղած կին,  
Երիտասարդ գեռ անշուշտ ու գեղեցիկ ալ կիներ . . .

Եւ ես անո՞նց աւելի՝ քան թէ տըղոցըս հիմա  
Կը մտածեմ յուզումով . . ., ինչպէս անոնք ալ հարկաւ՝  
Երբ պատահի մանաւանդ որ կեանքն իրենց ցաւ մը տայ,  
Կը գառնան հին իմ սիրոյս և կ'օրոնեն զիս անձկաւ . . .

Իմ աղջիկներըս շքեղ — չորս են անոնք առնուազն —  
Աւա՛ղ, գացած ամէն մէկն հիմա մէկ կողմն աշխարհի,  
Առևանդուած, ամենքն ալ, կարիճներէ՛ աղնուազն . . .

. . . Եւ քանի որ ամէն յոյս հոգիիս մէջ կը մարի,  
Ու կ'սպառի, կ'անհամնա՞յ մինչև անդամ ամէն յուշ,  
Ես կ'օրորեմ մտքիս մէջ, բանդագուշա՞նքն այս անուշ . . .

## ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ

Զըմեռն ահա՛, տունը՝ ցուրտ, ու ես մինակ անոր մէջ ...  
Ուժք չըկոլսե՛ց հոն բընաւ, հրաւիրուած կամ ինքնեկ,  
Ա՛ն որ պիտի փարատէր իր նըկուղի օդը գէջ,  
Պիտի ընէր կամ ըլլա՞ր իր վառարանն ատրաշէկ ...

Անցա՞ւ ամառն ու աշնան ալ վերջին օրս էր երէկ ...  
Ունէի հոն սընարիս մօտը կանթեղ մը անշէջ  
Որուն ալ իւղն է հատեր, ու ես յոգնած, յուսարեկ,  
Կը նախընտրեմ վերահաս մութը լոյսին սընամէջ ...

Բայց այս ցուրտին, խաւարին մէջտեղ ո՞ւրկէ է հիմա  
Ուշ մընացած որոնումն անո՛ր որ օր մը գոնէ  
Ներս չըմլտաւ իմ տունէս ու չուզեցի որ մտնէ ....

Կանթեղին հուսկ պլպըլուքն ինծի յանկարծ ցոյց կուտայ  
Ջեղունն ի վար, պատին դէմ, օրորտըկուող յամրօրէն,  
Ստուեր էակ մ'որուն լուռ ձեւը զիս կը կանչեն ....

## ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆ

Կ'ուզեմ բառերը փափուք ու փարփլուն նոյն ատեն,  
Հազիւ հնչուն բայց թրթռուն դրօշներու պէս պղտիկ,  
Բառերը յի ջերմութեամբ, բառերն ինքնին երջանիկ՝  
Որպէսզի հին այդ օրուան երջանկութիւնըս պատմեն . . .

Լոյս կար մինչեւ հորիզոն դացող կապոյտ ծովուն վրայ,  
Եւ ծովափի աւազին, և ժայռերուն վրայ անոր . . .  
Լոյս՝ աշքերուդ և ձայնիդ. և ձեերուդ մէջ բոլոր,  
Ուրկէ կ'անցնէր, կը լեցուէր, ան կը վառէր սիրտս հիմա . . .

Երկինքն այնքա՞ն էր բարի, բարի՝ երկիրը նաև,  
Իրենց ցողով ու հողով շրջապատող միրոյտ հունան  
Ու զայն արդէն իսկ բացող ծաղկազարդ ծառ մը իբրև . . .

... Ով ծէր, ինչպէս կ'ուզէի երջանկութեանս այդ ծընտեսդն  
Ու յետոյ կեանքն իր պատմել բառերով ջինջ, լուսաթե՝  
Եթէ շիյնար հոս յանկարծ իր վախճանին շուքը սև . . .

1930

## ՄԻՇՏ ԶԱԽԱԻԵՐ

Միշտ ձախաւեր սիրածներուդ. հետ բոլոր՝  
եղար լըրիւ այսօր այդպէս վերստին,  
Եւ տե՛ս նորէն այդ խեզճութիւնդ ահագին  
կ'ուզես երգել իբր յիշատակ մը աղուոր:

Եւ ան իրօք էր գեղեցիկ ... ըսկըսած  
էր ան ըլլալ ... պիտի ըլլար լիովին ...  
Քեզմէ անկախ՝ քեզը տրուած էր յանկարծ  
իբրեւ շընորհ մը երկնային, երկրային.

Եւ դուն, յիմա՛ր, չըհաւտալով նախապէս,  
Յետոյ, յիմա՛ր, ըսպասելով ընդ երկար  
Ապուշը նոյն, չընորհին գէմ դուն եղար,

Եւ երբ վերջէն, քիչ ատեն վերջ, գըտար քեզ,  
Եւ չընորհին ուզեցիր տալ պատասխան  
Շոգիացած էր ան, աւա՛զ, չըկար ան . . .

## ՈՐ ՄԵԿՆ ԱՆՈՆՅՄԵ...

Ո՞ր մէկն անոնցմէ որոնց նայեցայ  
Գորովով մ'անհռւն, ունէր դաղտնիքնէր  
Զոր իբրև ընծայ  
Օր մ'ինձի յանձնել պիտի փափաքեր ...

Եւ պիտի ուզէր որ ի փոխարէն  
Ծանրածանր, խորոշկ խորհուրդը կեանքիս  
Ես բանամ իրեն  
Որպէսզի անկէ թեթեցընէ զիս ...

Գէթ մէկը, անշուշտ, այսքան տարուան մէջ,  
Անոնցմէ որոնց ըղձացի ես նոյն  
Ըղձանքով անշէջ  
Կ'ուղէր որ դիմէ հոգիս իր հոգւոյն ...

Եւ ան ալ հիմա, չըսիրուած, մինա՛կ,  
Այս բազմութեան մէջ ինձի պէս դուցէ  
Իր անյիշատակ  
Անսէր օրերուն վերջը կ'սպասէ ....

## ԹԵԹԵՒ ԶՐՈՅՑ

Բազուկներո՞վ, ո՛չ, բռնել կ'ուղեմ այսօր քեզ մտքով,  
Քե՛զ ամենէն խուսափուկ ու փափուկ իրն աշխարհի,  
Քե՛զ զինակից կին մարմին և թշնամի կին հոդի,  
Դարնան արև կենաքար և ամառուան խանձող հով . . . .

Խնչպէս էակ մոր թըռած եկած ըլլար Հըրատէն,  
Թողած իր զորդը այնտեղ, փնտըռելով նոր մը հաս՝  
Դուն երբեք չես խաղաղիր, գոհանար ո՛չ մէկ ատեն,  
Դուն ծարաւին ես յաւէտ՝ անձրեին ատկ յորդահոս . . . .

Կ'ուղեմ բռնել քեզ մտքով և պատասխան հարցումքս,  
Յաւերժական հարցումին զոր կ'ուղղէ մարդը կընոջ  
Դտնել աչքիդ, բերնիդ մէջ ու անդորրել իմ հոգիս . . . .

Խնչպէս բռնել քեզ սակայն.— Նոյնիսկ թերը դողդոջ  
կը յաջողին աւելի՛ քան ուժեղ միտքը, աւա՛զ,  
Եւ քան թէ սիրտը անշուշտ որ է՝ քեզմո՞վ մըշտնըւադ . . . .

## ԱՅՍ ԾԱՂԻԿՆԵՐՆ ...

Այս ծաղիկներն ալ գալնան,  
Տենչանքներուս այս նըմսն,  
Պիտի խամբին ու իյնան...

Այդաբացին զինջ ու զով,  
Վարդերն ինչպէս սարսուալով  
Կը մերկանան միմիանց քով,

Այնպէս իղձերըս վերջին  
Կը խլրտին, կը բացուին,  
Կուտան իրենց խունկ հոգին ...

Վերջին ծաղիկ մը միայն,  
Այս վերջին իղձը ունայն, —  
Ես կ'ուղէի պահել զայն:

Ի դձը հոգին գրկելու  
Անոր որ քաղցր ու հըլու՝  
Զեռքն իր ձեռքիս կը թողու ...

## Ի՞ՆՉՈՒ ՈՒՐԱԽ...

Ի՞նչու ուրախ չըլլանք, հոգի՛ս,  
Եւ յաւիտեան չըցինովսանք  
Մեր չըքաղած — բայց ի՞նչ տենչանք —  
Մաղիկներով՝ երբոր մայիս

Յետոյ յուլիս և օգոստոս  
Մեր պարտէզին ինկան վըրայ.  
Պարտէզն ահա, կուրծքիս տակ, հոս,  
Մըշուշապատ պարտէզն հիմա . . .

Ոչ յասմիկներ և ոչ ալ վարդ  
Ու բազմագոյն, բազմատեսակ  
Ազնուական կամ հասարակ,

Ոչ մէկ ծաղիկ ճոխ կամ անդարդ,  
Ոչ մին երբեք մենք փրցուցինք  
Երբ ունէինք անհուն փափաք . . .

## ԱՆԾԱՆՈԹ ՍԻՐԵԼԻՈՅՆ

Ներէ՛, անծանօթ, ներէ՛ նայուածքիս՝  
Որ, ինչպէս ամպը դաշտի մը վըրայ,  
Ակամայ վըրադ մըթութեամբ կ'իյնայ.  
Ներէ՛ թխպայորդ ինձի իմ հոգիս . . .

Ներէ՛ . . . Զե՞ս դիտեր որչա՞փ հեղձամահ  
Տենչանքներ ունիմ և դաշունահար  
Քանի՞ սէրերու հուսկ հառաջն երկար  
Եռթեանըս մէջ դեռ մեղմիւ կուլայ . . .

Թոյլ տո՛ւր որ ինամ քովըդ լուռ, տըխուր,  
Հալածուած, անոյժ երէի մը պէս,  
Յուսալով, որսո՛րդ, ապաւէն մ'ի քեզ . . .

Ով որ ես, աղուո՛ր, պահ մ'ինձի թոյլ տուր  
Հետեւիլ քեզի քու ըստուերիդ հետ,  
Մութ անոր նըման, դուն լոյսը թէպէտ . . .

## ՕՅ, ԵԹԷ ՍԵՐԸ ԶԸԼԼԱՐ ...

ՕՅ, ԵԹԷ ԱԷՐԸ ՀԸԼԼԱՐ՝ ի՞նչպէս հաճոյքն, որ յաճախ  
Կը գառնար շուրջս ու երբեմն ալ կարծես ինձ կ'սպասէր,  
Պիտի կեանքիս մէջ մտնէր, զայն ընէր գոհ ու խաղաղ ...  
Միայն թէ սէրը չըլլա՛ր, վախկոտ ու մութ, հիւանդ սէր ...

... Անցեալին մէջ մի առ մի մարտած ջահերը ահա՝  
Որ կրնալին ինձ լոյս տալ և որոնց գէմ նետեցի  
Ես մառախուղը սիրոյս ու չըգիտցայ, չըգիտցայ՝  
Թէ բարեկամ էր հաճոյքն, թշնամի՝ սէրը ինծի ...

Աչքերուս գէմ ծաղիկներ, կարմիր, կապոյտ ու դեղին,  
Բորսումներով ըզդ լիսիչ կը բացուէին շարունակ ...  
Ու կ'ուղէին որ ճղմեմ զիրենք բերնիս, կուրծքիս տակ ...

... Կը շարժի գէղը անոնց հիմա հովէն կարօտին,  
Ու կը թափի իմ վըրաս, ու ես ստուերն եմ միայն,  
Իմ ձեռքերուս ու գըկիս՝ որ միշտ պարապ կը մընան ...

## ՍԵՐԸ


Աէրը փրկէր պիտի զիս ամէն բանէ, իր կեղծէն,  
իր որդերէն մակարոյծ, որոնք մտքիս ու սրտիս  
Աստուածութեանը ներգոյ ընդերքներէն կը ծըծեն  
Եւ որով դուն, ով վատնում, ծիծաղաձայն կը լեցուիս:

Ծուլութենէն՝ յաջորդող իմ եռանդիս խօլական,  
Եւ արտմութեան թոյներէն ու ծարաւէն բորբոքիչ  
Պիտի փրկէր սէրը զիս, գօտի ու լաստ փրկութեան,  
Դըժոխաք գետէն զիս հանող երկնքի ծովը փրկիչ:

Գինի և հաց լիութեան՝ ան է՛ր երբեմն սակայն,  
Զիս լեցուցած էր իրմով, լուսաւորած, սընուցած  
Եւ դեռ մեղքի բաժակիս տակ կը գտնեմ հիմա զայն . . .

Իմ արիւնիս մէջ սիրոյ շիթ մը գըրած էր Աստուա՛ծ,  
Ես զայն տիղմով շաղուեցի, ու կը ջանամ, ա՛լ ի զուր,  
Պղծութենէ անջատել իր իսկութիւնը մաքուր :

5 - 2



## ԵՐԿԻՒՂ

Երաղի մէջ եմ կարծես, անուշ երա՞զ մը քունի,  
Ուր մարմնացեր է հիմա այն միւս երաղը երկար՝  
Զոր շարունակ, բաց աչքով և աչքերով հոգիի,  
Ես տեսած եմ միշտ հեռուն ու կանչած ալ վայրապար . . .

Ան մարմնացեր է հիմա, մօտեցեր, ի՞մս է եղեր  
Եւ ամէն բան ճշմարիտ ու իրական է թէկ՝  
Բայց կ'ունենամ մերթ ընդ մերթ աղեկիզիկ երկիւղներ,  
Թէ այս ամէնը չըլլա՛յ միայն երաղ մը թեթե . . .

Ի՞նչպէս կըցաւ այս հըրաշքն, հիմա այսքան ուշ, ա՞յսքան,  
Երկրի վըրայ պատահիլ, օ՞հ, պատահիլ լնծի՛ ալ,  
Սիրուած էակը կըցաւ սիրուն իմ սիրոյս դէմ բանալ . . .

Երջանկութիւն, ցնծութիւն՝ կ'ուզեմ գոշել յաղթական . . .,  
Բայց կ'զգամ վախ մը նորէն ու կը բռնեմ չունչըս ես՝  
Զի մի գուցէ արթննամ երաղիս մէջ իմ ձայնէս . . .

## ՍԹԱՓՈՒՄ

Այնպէ՞ս անուշ է յուսալ՝ չըյուսալով միասին  
Ու սթափումը յետոյ, այնպէ՞ս դառն է ու տխուր ...  
Կ'ըսես՝ թերեւը՝ կրնայ անոր բարի, ջինջ հոգին  
Դէմըդ բացուիլ, ընծայուիլ քու ծարաւիդ իրրե ջուր •

Եւ ա՛հ, յանկարծ կը գիտնաս՝ այդ յոյսի մէկ ճաճանչէն  
Աստղերու պէս բորբոքած, հաւատայրած քու պահուդ՝  
Թէ ո՛չ բընաւ, ո՛չ երբեք, յաւիտեան ո՛չ, ո՛չ արդէն ...  
Ու կ'իյնաս վար՝ հոգիիդ մէջ աւելի հիմա մութ ...

Յուսա՞լ ... ի՞նչպէս յուսացիր՝ կը հարցընես ինքոինքիդ  
Եւ հրձուանքներդ երէկի կ'ընես աղբիւր հեծութեան,  
կը ծեծես սիրտդ՝ որ եղաւ այնքան անմիտ, միամիտ ...

Մեռնիլ մեռնիլ կ'ուզես ա՛լ ... Եւ թո՛ղ մարդիկ չըգիտնա՞ն  
Կ'ըսես՝ պատճառը մահուանդ, ու միայն ան գիտնայ թող՝  
Թէ եղաւ մէկը այստեղ քաղցրութենէն իր մեռնող ...

## ԶԻՍ ԿԸ ՍԻՐԵ...

Զիս կը սիրէ սիրելիս, ան կը սիրէ զիս իրօք . . .  
Օ՛, ես չէի կասկածեր, սակայն ինչ լաւ է նորէն  
Եւ նորէն միշտ զայն գիտնալ. երբ կը կարծես քեզ անոք  
Ի՞նչպէս լաւէ յայտնութեան պէս զայն տեսնել յայտնօրէն:

Ի՞նչու, ի՞նչպէս, չեմ գիտեր: Այդ շընորհին արժանի՞  
Եի արդեօք. չեմ գիտեր: Կը սիրե՞մ զինք բաւական.  
Օ՛, այդ՝ այո՛: Բաւակա՞ն,— շատ աւելի, աւելի'·  
Զգացմամբ չէ՝ վիճակով մոր սըրութեան է նըման:

Ես զինք միայն կը սիրեմ՝ հըպարտութեամբ, հիացմամբ,  
Յետոյ իմ մայրլս շատ ծեր՝ տրտմութիւնով մը անուշ,  
Եւ յետոյ Քեզ, Աստուած իմ, վախով՝ արդէն գէշ և ուշ:

Զինք փոթորկին վրայ բացուող ինչպէս երկինք մը անամպ,  
Մայրըս տալուն համար ինձ այս սիրող սիրտը անհուն,  
Եւ Քեզ, ով Տէր, զի տէրն ես ամէն, ամէն սէրերուն . . .

## ԾԱՂԿԵՐ Ե...

Խաղկեր է, ծաղկե՞ր գարունը դարձեալ...  
Ո՞ւր. իմ սլտիս մէջ ... մինչ կ'իշխէ ձըմեռ,  
Յուրաք ձըմե՞ռ սրտին մէջ անոր՝ որ դեռ  
Դարո՛ւն է ամբողջ մարմնով, մտքով ալ....

Լոյս մը կը պատէ զիս ամէն անգամ  
Երբ կը հանդիպի աշքըս իր աչքին...  
Թռչուններ կ'երգեն ու կը պահուըտին  
Երբոր իր ձայնին ես ականջ կուտամ....

Օ՛հ, պղտիկ, անդօր թռչուններ միայն՝  
Որո՞ք դուքս ելել թըռելդւ համար  
Կը վախնան տիրող ցուրտէն ձըմեռուան ....

Թող շըլլա՞ր — ո՞վ Տէր, ըլլա՞ր թէ շըլլար —  
Այս յետամընաց գարունը հիմա՝  
Ուր սիրաըս այսպէս անվերջ կը դողայ ...

## ՔԵԶՄԵ ՈՉԻՆՉ

Քեզմէ ոչինչ . ինձմէ՝ ամէն բան , ամէն .  
Քեզմէ միայն խաղաղութիւն , լըռութիւն ,  
Մինչ իմ սրբիս մէջ ժըպիտներ կիսարթուն  
Դատապարտուած , նորէն մահուան կ'սպասեն . . . .

Դուն չես գիտեր , ի՞նչպէս գիտնալ դուն կրնաս ,  
Թէ ինձ համար շատ աւելին ես քեզմէ ,  
Իմ կարօտս ես՝ որ զիս մեղմիւ կ'սփոփէ ,  
Իմ մթութիւնս՝ որ իբրեւ լոյս կ'իջնէ վրաս . . . .

— Ով Սէրըդ իմ , մինակ , առանց վայելքի ,  
Եւ փոքրագոյն առանց յոյաի մը անդամ ,  
Մահուան արեւ որ հոգւոյս դէմ կը ծագի . . . .

Ինչ փոյթ . նորէն ես ընդառաջ քեզ կուգամ  
Ու կը խնդրեմ , ես կը խնդրեմ այս միայն ,  
Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն . . . .

## ԵԹԵ ԱՉՔԵՐԸՍ...

Եթէ աչքերըս կրնան քեզի նայիլ և կրնան  
լըսել ըզքեղ ականջներս, ի՞նչու ձեռ քերս ալ, ըսէ՛,  
Զըկարենան քեղ բռնել և աչքերուս դէժմ նըման  
Զըպահէին իրենց մէջ անհուն վայրկեան մը դոնէ ...

Ինձ կը թըւի այս խորհուրդն հիմա այնքան բընական  
Որ ան արդէն վաղելով մատներուս մէջը կ'եջնէ .  
Ու այտերուդ հըպումէն անոնք ահա կը խայտան,  
Ու չեն վախնար ծռծրակիդ ու վըղիդ վրայ մընալէ ...

Հիմա ռնդունքս ու շրթունքս են որ կ'ըլլան անհամբեր,  
Եւ ձեռքերուս ետեւէն կը մօտենան քեչ մը քեղ,  
Քեղ անյաղուրդ շնչելու, համբուրելու խենդի պէս ...

... ի՞նչ փոյլթ թէ ան կարելի շըլլայ, միայն թէ անցնէր  
Սրտէս տէնչանքն ասոր պէս տենչանքներու . . . . .  
Միայն փափաքն յաւիտեան այս փափաքին զգլիվէ . . . :

## ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ, ԹԱՐՄՈՒԹԵԱՆ ...

Գեղեցկութիւն, թարմութեան հետ դիրկընդխառն  
ինձ երեցար այս առատու  
եւ շըթունքիս վըրայ եկաւ սիրոյ բառն՝  
Անոր իր մեղրը տալու . . .

Ո՞վ նոր աղուոր, երբ դուն հովի պէս անցար՝  
Զոր աղբիւրէն հոգիիս  
Հիացքն ու Յոյսը ժայթքեցին խօլաբար  
Թարմացուցին նորէն զիս . . .

Դուն նոր ծաղիկ իմ պարտէղիս և նոր բոց  
Իմ քուրայիս մէջ մարած,  
Աշխարհ քեղմով եղաւ ինձի ծաղ կանոց,  
Կեանքըս արև մը յանկարծ . . .

Կը դոցուին աչքս ու նայիլ չեմ կրնար ա՛լ  
Քեզմէ յետոյ ոչ ոքի . . .  
Սիրտըս քեղմով չեցուն կ'ուզէ միշտ մընալ  
Քեզմով արդէն կը յուդի՛ . . .

## ՕՇ, ԴԵՌ ԼԵՑՈՒՆ ԵՆ ԱՉՔԵՐՍ...

ՕՇ, դեռ լեցուն են աչքերս այդ հըրավայլ տեսիլքով։  
Ան, ողողեց ան զանոնք ինչպէս հեղեղ, ինչպէս ծոլ  
Եւ երջանիկ են աչքերս երբ այս գիշեր վերըստին  
Այդ ձեւառիկ անհունին վրբայ մեզմիւ կը գոցուին...

Ինչպէս ծաղիկ մր շըքեղ՝ ան բողբոջած էր այնպէս,  
Ան բացուած էր քարերուն ամայոթեան վրայ, ու ես՝  
իմ հիացքիս, շըլացքիս ու յուզումիս բոցերով  
Զայն կ'երփնէի ու տակաւ կը հատնէի անոր քով...

Այդ տեսիլքէն կը դողան դեռ հիմա միտքս ու հոգիս,  
Այդ տեսիլքէն խենդեցած ըզգայարանքըս բոլոր՝  
Զայն հեռուէն կը շնչեն, կը ճաշակեն զայն այսօր...

Ինչպէս ծաղիկը հովին՝ տենչանքիս մէջ կ'օրորուիս,  
Կ'օրորուիս, ով մերկութիւն, և իմ կարօտըս անհուն  
Քեղ կը պահէ բաց յաւէտ՝ նըման բացուած վարդերուն....

## ԱՐՏԻՍ ՄԵԶ...

Հ Հ

Արտիս մէջ տաք կ'ընէ ու պաղ . . .  
Քաջութեան հետ վախ մը կայ մեծ . . .  
Երէկ հարուած մ'ան ընդունեց՝  
Որ զինքը թողուց կիսանըւաղ . . .

Վիրաւորի մը պէս տըկար,  
Վիրաւոր հարս մ'է ան այսօր . . .  
Յուշը իրեն կսկիծ մը նոր,  
Յոյսը սարսուռ մըն է երկար . . .

Զինքը զարկաւ իր սիրելին՝  
Տալով իրեն հեշտանք ու ցաւ.  
Զինքը զարկաւ ու հեռացաւ . . .

Սիրալս ծառ մ'է ու կը թափին՝  
Մինչդեռ թեթև իր ծաղիկներն՝  
Ան աւելի է ծանրաբեռն . . .

## Կ' ԸՍՊԱՍԵԻ

Կ'ըսալասէի ... պիտի այսպէս վերջանար.  
Ու վերջացաւ հիմա ամէն բան արդէն ...  
Սիրտըս յոյսով թըռիլ անդամ չի կրնար.  
Եւ բևեռներ զինքը գետնին կը դամեն ...

Մեռած ծընան բոլոր աղուոր իմ սէրերս.  
Եւ ինչպէս վէրք կ'ըլլայ ծիծը կաթնալից  
Որ չի ծծուիր, և կը գառնայ կաթը ներս՝  
Այնպէս միայն տըւաւ ինձ սէրը կսկիծ ...

Եւ արդ, նորէն, քիչ մը նըման այն խեղճ մօր  
Որուն ստինքը կտրեցին, կուրծքիս տակ  
Սիրտս է պակաս ու տեղը կայ վիհ մը խոր ...

Մեռած ամէն սէրերս ծընան, յիշատակ ...  
Ի՞նչ անուշ էր, երբ գեռ չէի գիտակցած,  
Հիմա դիտեմ ու կը հեծեմ ցած, շատ ցած ...

## ԵՐԹԱՍ ԲԱՐՈՎ...

Երթաս բարով մըշուշին, տպագային, կեանքին մէջ . . .  
Քանի մը օր անցեալէդ՝ ինծի եղան ամիսներ՝  
Տարի մ'ամբողջ ուր դողաց, սրտիս մէջ դող մը անվերջ,  
Ուրախութեամբ մ'ուր վախ կար, վախ մը որ սէր կը ծընէք . . .

Երթաս բարով վերջապէս՝ այն ցաւին հետ որ այսօր  
Աւրշտիուած քու տեսիլքդ ու կեանքիդ հունը փոխուած  
Եկան յանկարծ ցցուեցան իմ յուշերուս դէմ աղուոր,  
Իմ սիրոյս դէմ խուժեցին ու չորցուցին զայն յանկարծ :

Մերժումիդ ժէսթը անդամ որ թումբ մը զերդ՝ բարձրութիւն  
Ու խորութիւն պարգևեց սիրոյս յորդումն զսպերով,  
Հաղիւ թէ չուք մէ հիմա զոր կը յիշեմ անվլոդով :

Ու քաղցրութիւնդ երբեմնի ու հըրապոյըդ անհուն  
Երբ կը յիշեմ, վերստին, ո՛հ, սիրտըս թունդ կը հանեն,  
Բայց կը թըւին ինձ անկախ, քենէ, իրենց տիրոջմէն . . .

## ՍՏՈՒԵՐ ՄԸ

Խնչ փոյթ թէ զայն չըդիտնաս, կամ գէշ գիտնաս,  
կամ մոռնաս՝

Չըքաւորին դուն եղար վայրկեան մը գանձը միակ.

Խնչ փոյթ թէ դանձն այդ ըլլայ հիմա մոխիր ձեռքիս տակ՝  
եթէ տեղայ տեղն ուկի ու մարդարիտ իմ վըրաս ...

Այնչափ, այնչափ սէրերու երազէն ետք մենաւոր,

Անտէր մեռած երազէն, եղար դուն սէրը ապրող,

Եղար մութին ու ցուրտին մէջտեղ յանկարծ լուսաշող

Նայուածքն ու դէմքը սիրոյ, մինչեւ մարմինն իսկ անոր...

Այնտեղ՝ արեն ու ժայռերն, աւազն ու ծովը բարի,

Ծովին իր քունով, խաղերովն իր ընտանի գտղանի,

Մօտեցուցին, խառնեցին մեր ձեն ու ձայնն իբարու ...

Եւ ինչպէս աչքս ու ականջս՝ հիմա ձեռքերս ալ անվերջ  
Քեզ կը միշեն, կը պահե՛ն քու քաղցրութիւնդ իրենց մէշ,  
Եւ մերթ իբար կը գդուեն՝ նըման լղքեղ գգուելու ... .

## ԱՅ, ԵՐԱԶ, ԵՐԱԶ...

Ահ, երաղ, երաղ, երաղի երաղ...  
Միշտ հոն եմ, ծովուն ու ժայռերուն մօտ,  
Ժպտուն ու խոհուն, և ինձ թոյլ կուտաս  
Որ ձեռքդ առնեմ ձեռքիս մէջ վախկոտ...  
  
Յետոյ կը ներես որ ըսեմ քեղի,  
Բառերով թեթեւ ու ձայնով ըզգոյլ,  
Թէ փափուկ հոգիդ ո՞րքան սիրելի  
Է իմ հոգիիս, և մարմինդ անոյլ՝  
  
Ինչքան անուշ է աչքիս ու ձեռքիս...  
Եւ թէ քեզ ի՞նչպէս գրկած այս պահուս  
Կը տանիմ երկինք երբ ինձ կը նայիս,  
  
Կը բերեմ աշխարհ երբոր կը թողուս  
Որ սեղմեմ ծունդերդ և անոնց վրայ  
Իմ արտասուողող դէմքս յանկարծ կ'իյնայ....

## ԵՐԱԶ ՄԸՆ ԱԼ

Երազ մըն ալ, օհ պղտիկ աղուոր երազ մը միայն  
կէս գիշերէն վերջ հիմա, սանդուղներէն պանդոկիս  
չանեցի վեր ու բերի թիկնաթռուին վրայ երկայն  
նստեցընել ու դիտել իր ձեռքերուն մէջ հողիս:

Քանդի երազն այս ունի ձեռքեր ու աչք ու մարմին՝  
ինձի կարծես ընտանի, կարծես շունչով մը ինձմէ,  
Ու կը նայիմ, կը նայիմ երեսն ի վեր անձկադին  
Բաղասելով որ ինքն ալ ժըպիտ մը գէթ ինձ ուղղէ . . .

Բայց չի խօսիր ան բնաւ, ոչ ալ ինձի կը նայի  
Ու ես նորէն իր դիմաց, ինչպէս այնքան անդումներ  
Նըմաններուն հետ իրեն, արձանի պէս անտարբեր,

Կ'ընեմ հոգիս կէսուակէս, կը պահեմ կէսը ինձի,  
կը յանձնեմ միւս կէսն իրեն, և կ'ստանամ հարցումիս  
Այն պատասխանը ճշդիւ՝ որ երջանիկ կ'ընէ դիս:

## ԽԵՆԴԻ ՊԵՍ ԵՄ

Խենդի պէս եմ. կը բացուի տարի մը ետք, օրն օրին  
Զըբուժուած վէրքը խորունկ, ներս դարձած վէրքը սլախս...  
Անցեալ տարի այս գիշեր կը դարբնէի սարսռադին  
Գործիքն որ սուր մը իրւե յանկարծ զարնէր պիտի զիս...

Երբեք, երբեք — կը պոռամ ահաւասիկ այս զիշեր —  
Զըբուժուեցայ, չուզեցի անդամ բուժուիլ այդ վէրքէն,  
Թէև ամէն յոյս փըլեր ու զիս ներքեն էր թաղեր  
Բայց իր ժըպիտն երբեմնի դեռ ինձ կ'ըլլար ապաւէն ...

Մոռնալ յաճախ կարծեցի ու կը կարծեմ դեռ երբեմն  
Երբ կը գտնեմ զինք փոխուած, նուազ ազուոր ալ գուցէ,  
Եւ այդ թոյնով հոգիիս գեղ ու թմբիր կը ջամբեմ ...

Ինչպէս ծովէ մը հանդարտ խարակը գլուխ կը ցըցէ  
Կը կանդնի դէմըս յաճախ իր հին պատկերը սակայն  
Ու կ'երթայ սիրտըս կամաւ խորտակուելու իր վըրան ...

## ՏԵՍԱՅ ՄԵԿՈՒՆ

Տեսայ մէկուն փափիկութիւնն ու կարծրութիւնը միւսին.  
Անցան երկուքն ալ երէկ աշնանագեղ պարտէզէն,  
իրարմէ զատ ու հեռու ու այժմ անոնք միասին  
Ու փոխն ի փոխ տենչանքիս կըբակն առկայծ՝ կ'արծարծեն.

Մ'էկն անցեալէս էր եկած, թոյլ, հեռաւոր անցեալէս,  
երբ իր դէմքին, աչքերուն պէս ուրիշ դէմք մ'ու աչքեր  
կ'ելլէին դէմս ու անոնց կը վախնայի ցոյց տալէս  
Հիացքն որ զիս կը լընուր, խըռովքն որ զիս կը ցնցէր...

Միւսը կուգար աւելի մօտ օրերէ, երբ միայն  
Գեղեցկութիւնն յորդաղեղ մարմնոյ մը թարմ ու առողջ  
կ'ըլլար կըբակ մարմնոյս մէջ ու կը տանջէր, կ'այրէր զայն.

Կը պահեմ մէկը ու միւսն հիմա մտքիս մէջ դողդոջ,  
իբրև ձեռքիս՝ կը պահեմ ծաղիկներու պէս ձմբան,  
Ծաղիկներու որ հաղիւ բացուած՝ արդէն կը չորնան...

## ԻՄ ՎԵՐՁԻՆ ՍԵՐՍ...

Իմ վերջին սէրս, Թօհ, այնքան առաջինին դեռ նըման,  
Սիրտըս դեռ տաք է քեզմով ու կը տանիմ քեղ հիմա  
Բղդուշաքայլ, երկիւզած՝ մոխրի մը պէս որբազան  
Աւրկէ Փէւնիկ մը յառնել ու դեռ տանջել զիս կընայ...

Իմ վերջին սէրս, օհ թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր,  
Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջեւ,  
Եւ մատնուած տանջանքի, երբ դեռ հաղիւ կը բըսէր  
Երդին ազրիւրը կուրծքէն, հաղիւ բացած էր ան թեւ...

Ի՞նչպէս անուշ եղար դուն և ան ի՞նչպէս կըցաւ քեղ  
Խոցել բառով մը միակ երբ մօտեցար քիչ մ'իրեն,  
Ինք որ տեսած էր ըզքեղ, քեղի ժպտած հեռուէն...

Եւ դուն ի՞նչպէր, վերջին սէր, եղար խոնարհ, եղար հեղ  
Ի՞նչպէս անձայն, անպաշտպան ծըռեցիր վիզդ ու ինկար,  
Ի՞նչպէս մընաց որտիս մէջ քու մահու ճիշդդ երկար....


## Ի՞ՆՉ ԵՐ ԱՅՍ ԲԱԽՏՆ...


Ի՞նչ էր այս բախտն, երջանկութիւնն իսկ՝ զոր այսօր՝  
Դուն հաճեցար ինձ ընծայել ու ես չափի . . .  
Ի՞նչ բընաղդմամբ էր որ գիտցար, դուն աղբիւր նոր՝  
Թէ ես կոտրած կուժի մը պէս ծարաւ էի . . .

Տեսիլներու մէջ՝ իրական ու երազի  
Ա՛յնքան անդամ ինձ երեցած դուն չափ աղուոր,  
Եւ գոյն աղուոր, համբուրելի ու փարելի.  
Դուն մէկ ողկոյզ հաղա՛րջ, մէկ բուռ արքայամո՛ր,

Ի՞նչպէս այսօր մատուցուեցար ինծի յանկարծ,  
Ի՞նչպէս եղար ճակատագիրս արեադէմ,  
Ի՞նչպէս բացիր արքայութիւնը աչքիս դէմ . . .

Ո՛վ առաքուած անուշ հոդի և անկասկած  
Անուշ մարմին, բայց զիս մոռնալ ես չկրցայ  
Աւ չեմ գիտեր՝ գո՞հ թիւ գժգոհ եմ ես հիմա . . .





## ԳՈՅՈՒԹԻՒՆ

իմ մութ, ամպոտ երկինքէս  
ի՞նչպէս այս ցողն այս գիշեր  
իջեր, պարտէզս է ծածկեր . . .  
ըսէ՛ք, ամպե՛ր, այս ի՞նչպէս . . .

ձի՛շդ է արդեօք . չե՛մ հաւտար . . .  
իր հողին մէջ իրա՞ւ  
իմ սէրէս կայծ մը ինկաւ  
Եւ ա՛լ իրեն չե՞մ օտար . . .

Օհ, Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ,  
Այս շընորհիդ համար լոկ  
Կ'արժէր որ ցարդ տառապիմ . . .

Կրնամ այլեւը անհոգ  
Թողուլ աշխարհը հիմա,  
Զի հոգացող մ'ինձի կայ . . .

## ԱՅՍ Է ՈՐ ԵՍ Կ'ՈՒԶԵՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Այս է որ ես կ'ուզեի  
Ու զայն կուտաս ինձի, Տէր,  
Եւ կը գառնամ ես Քեզի,  
Աչքս արցունք, սիրտըս սէր ...

Սիրտըս սիրով ծանրացած,  
Ու թեթևացած ալ սակայն,  
Կ'ուզամ ահա, ո'վ Աստուած,  
Վերառաքել Քեզի զայն :

Ինձի կուտաս, քիչ մը ուշ,  
Սակայն ի՞նչ փոյթ, փառք նորէն,  
Տեսնել հոգւոյ մը անուշ

Ելքը տակաւ խաւարէն,  
Լոյսին մէջ անցքը շըքեղ  
Եւ հանդիպումն ինձ այնտեղ ...:

1922

## ՃԱՌԱԳԱՅԹԻՆ...

Ճառագայթին պէս արևին  
Աենեակէս ներս մըտաւ ան,  
Աչքիս, սրտիս մէջ ծարաւի  
Բխեցուց գետ մ'ուրախութեան...

Այս առաւօտ՝ ես զինք այնքան  
Գիշերիս մէջ կանչած էի  
Որ լըսած էր տենչիս աղդման  
Ու եկած էր ինծի այցի ...

Երբ ներս մըտաւ իմ սենեակէս  
Ուրախութինս յորդեցաւ  
Աչուըներէս՝ լացի պէս ...

Թերես ալ ցաւն էր անբաւ  
Ըսպասումին իր երկար՝  
Զոր սիրտս հիմա կը պոռթկար :

## ՆԱՅՈՒԱԾՔ ՄԸ

Նայուածք մը, Տէր, կարելի  
Քըսւ այս դարձը գետի,  
Նայուածք մ'որ ինքն ալ կ'ուզէր  
Կարծես ըլխումն իր մոռնալ . . .

Իմ հոգիս, Տէր, անհաւատ  
Դեռ քիչ առաջ, և հաստատ  
Վըրան անյոյս իր երդման  
Եղաւ հրաշքին այս վըրկան . . .

Անոր հոգին, Տէր, հիմա,  
Զերդ թռչուն մը ճիւղին վըրայ,  
Հոգիս մէջ կը դողայ . . .

Անոր հոգին, Տէր, իմս է  
Ու դաղտնաբար ինձ կ'ըսէ  
Թէ ինք իմ բանտս է լոյսէ . . .

## Ա Զ ՔԵՐ

Աչքեր՝ լն այսօր, մեծ աչքեր  
Արևին մէջ վալ վըլուն,  
Մանիշակի, ծովի դոյն,  
Ուր անվերջ կեանք կը ծընէր...

Աչքեր՝ որոնք ինձ ըսին  
Թէ իմ հողիս հոն սուզուած,  
Մինչև երկինք ու Աստուած  
Պիտի տանիլ կընային ...

Աչքեր, խոսու՛մ՝ հեռուէն  
Գալիք անհուն շընորհի  
Մ'որոն սլիտի հաւայային ...

Աչքեր, ձայներ որ կ'երգեն  
Արշալոյի երգ մ'անուշ,  
Աժմիկիկուան մէջ շատ ուշ... \*

## ՔԵՐԹՈՒԱԾԸ

Քեղմէ ծածուկ վառարանուած  
Եւ տենչանցուած կարօտագին  
Շընորհներուդ անվերջ շարքին՝  
Թող որ ձօնեմ մէկ նոր քերթուած։

Քեղմէ ծածուկ ծընած ամէն  
Քերթուածներուս մէջէն ես զայն  
Կը նախընտրեմ՝ որուն անձայն,  
Վանկերն հոգւոյս մէջ լոկ կ'երդեն։

Ի՞նչպէս սակայն ամէն քերթուած,  
Գըուած և ոչ, յօժարակամ  
Այն քերթուածին դէմ պիտի տամ  
Որ համբոյլն է քերնիդ սիրուած։

## ՀԻԱՑՈՒՄՈՎ ՈՒ...

Հիացումով ու տենչով  
Քեզ կը դիտեմ հեռուէն ...  
Աշքերս արդէն ձեռքեր են ...

Դէմքիս վըրայ ի՞նչ տաք հով ...  
Իմ ծարաւիս հաւասար՝  
Քու ալ ծարաւըդ ըլլար ...

Իրը աղբիւրէ մը խցուած  
Ժայթքէ՛ր համբոյրըդ յանկարծ  
Փըլչէր իր շէնքը վըրաս ...

Ու ես երկար կը բանամ  
Սիրտըս յոյսիդ այս տարտամ  
Մինչեւ ող յուշ մը կ'ըլլաս ...

## ԲԱՂՋԱՆՔ

Կ'ուղեմ բռնել երկու ձեռքիո մէջ հսդիդ՝  
ինչպէս այտերըդ հիմա . . .  
Ա՛հ բարձրանար ան նայուածքիդ մէջ վընթառ  
օտղիկ մինչպէս լիճին վըլայ . . .

Կ'ուղեմ տեանել՝ լուսնի դիշեր մը ինչպէս  
Մուժ հորիզոնը հեռուն՝  
Թարթիչներուդ մաղած լոյսին մէջ այնպէս  
Հոգւոյդ աշխոյժը անհուն . . .

Լերանցամէջ ճամբայ մըն են խորհուրդներդ  
Աւը կը մանեմ շատ անդամ  
Եւ մոլորած ու յոդնած ետ կը դառնամ . . .

Աչքերուդ մէջ ա՞հ քու հողիդ թերժ առ թերթ  
Լուսնածաղկեր ու բայցուեր,  
Տայի անոր ես գերբնային համընյըներ . . .

## ԻՆԿԱԾ ԾԱՌԵ...

Ինկած ծառէ մը կարծես,  
Նըշենիի ծաղիի պէս  
Փափուկ, թեթե, սպիտակ,  
Ան իմ դէմքիս վրայ ինկաւ...  
Ներողագիսյլ երկնից տակ ...

Նըւարումով մը տնբաւ  
Նեսոյ գողով, սարսուռով  
Ես զինք հետիքիս մէջ տեսայ,  
Տեսայ ձեռքը ձեռքիս քով  
Ճռքի իր տեսայ չուքիս վրայ ...

Ան եկած էր հեռուէն  
Իմ անցեալէս հեռաւոր,  
Աւը կը տանէր զիս նորէն  
Իր հետքերուն վրայ աղուոր՝  
Անցեալիս մէջ մընացած  
Զըմարմնացած ընդ երկար  
Երաղ միրբե զոր Աստուած  
Հիմա բռնել ինձ կուտար ...  
Եւ ան մահէն առաջ ինձ  
Երեցող լոյսն էր խաղաղ,  
Ան եղանակն էր չքնազ  
Նախ քան մաւրճերը պըզինձ,  
Ան՝ դահավլէժ անկումէն  
Առաջ՝ թըռիչն հոգեղէն ... :

## ԴԵՐ Կ'ՈՐՈՃԱՄ . . .

Դեռ կ'որոճամ այս պղտիկ,  
Յոյսի վայելքս առարկան,  
Յոյս մ'ըլլալու երջանիկ՝  
Յոյսերուն պէս որ անցան։

Խոստում մը կար աչքերուդ  
Եւ ձայնիդ մէջ վերստին,  
Ինչպէս դիշերն առաջին,  
Դիշեր պայծառ, դիշեր մոլթ,

Երբ որելանք քոլը քոլը,  
Երբ նայեցար դուն ինձի,  
Երբ յուղումով ու վախով  
Քեզ քոլընաի դիտեցի . . .

Այդ նոյն վախն էր, խառնըւած  
Այդ հին յոյսին, որ կուտար  
Այսօր ինձ տեսք մը խոնարհ  
Եւ կը հանէր ձայնըս ցած . . .

Ո՞վ արգիլեց բայց ինձի  
Ըստ թէ լոյսը աչքիդ,  
Գէմքիդ, ձայնիդ. ալ վըճիտ,  
Կ'ուզէի մօտ առելի ...

Աւելի մօտ դէմքիս վըայ,  
Աւելի մօտ ականջիս,  
Մինչեւ որ սէրը լենայ  
Եւ ողողէ, վարէ զիս ...

... թող որոճամ այս պղտիկ  
Յոյսի վայելքն առտըւան,  
Յոյսն ըլլալու երջանիկ,  
Յոյսերուն պէս որ անցան . . .

## ՅՈՅՈ ՄԸ ...

Յոյս մը տալէ յետոյ ինձի,  
Հունտ որ ծաղիկ բացաւ արդէն՝  
Զոր գինովցած եռ շնչեցի,  
Աչքերդ ի՞նչու զայն կը խըլեն ...

Ի՞նչու, ո՞վ գոմ, անուշ հոգի,  
Ետ կը հըրես զիս մաղմօրէն,  
Հաղիս անցած, եկած քեզի  
Մըտերմութեան ցածուկ գուռնէն ...

Ի՞նչ բան, ըսէ, իմ պատկերիս  
Վրայ շուք ձլդեց քու մաքիդ մէջ  
Ու չըճանչցար այլես զիս ...

Անուշ է լոյսը և անվերջ  
Քու հասակիդ և աչքերուդ,  
Եւ միայն սիրսու է հիմա մոլթ ...

## ԱՆԵՏԸ

Երկու ամսու... Ե՞րբ պիտի  
 Յան այս թօթռւեմ վերջապէս...  
 Ան մերթ լնդ մերթ կը կատղի  
 Աւ կը խածնէ դիս որտես...:

Եւ ըսե՞լ՝ քա՛ղցր էր այնքան  
 Նայուածքն ու ձայնը անոր ...

Ի՞նչու այսպէս կը կառտան  
 Յիշատակներըս բոլոր...:

Հասեր էի անոր մօտ՝  
 Կահըսելով կարծես թէ ...  
 Ցերեկն է լուս, արեսո՞՝  
 Երբ ոք յանկարծ կը շանթէ ...

Ի՞նչպէս սիրող մը կրնայ  
 Զեռքովը դէնք առև իր գէմ.  
 Ես ալոփ զայն, ու հիմա  
 Վիշառըուած կը հեծեմ...:

## ՊԻՏԻ ԶԸԼԼԱՍ ...

Պիտի չըլլասս այլ ես ան  
Զոր պահ մ'եղար, պահ մը շատ կարճ ...  
Ի՞նչպէս ազուոր էր ամէն բան  
Այդ ամառուան մէջ շատ կարճ ...

Ի՞նչպէս, աւաղ, ես յուսացի  
Թէ ան պիտի տեէր երկար,  
Ո՞ն, օրհնութիւնն եկած ինձի,  
Իմ նըղովքէս վերջ երկար ...

Բոլոր վիշտերս, հոգերս ամէն  
Հոգիս, մարմինս ալ կրծոտող,  
Կ'իշային վար մէկ անդամէն  
Որդերու պէս զիս կրծոտող ...

Գեղեցկութիւն ու բարութիւն  
Եղար մէկտեղ դուն այն ատեն,  
Յետոյ նաև խոր գիտութիւն  
Մտքիս, սրտիս նոյն ատեն ...

Եւ ճիշդ ի՞նչպէս վերէն անձրե  
Վարի երկրին վըրայ կ'իջնէ,  
Այնպէս հոգւոյս, մարմնոյս վերե  
Յուշը անոնց արդ կ'իջնէ ...

## ԱԼ ՀԻՑԱ ՈՉ ԻՍԿ...

ԱՌ հիմա ոչ իսկ ներելի  
ի ինծի յոյսն այդ ունենալ,  
Յոյսը կեանքով, հրճուանքով լի  
ջոր սընուցի, մեռուցի ալ...

Այդ յոյսը, ահ, մաքուր ու զուտ,  
Ամենաքաղցրն՝ որ հոգիէս,  
Ինչպէս ձորէ մը քարքարուտ,  
Կ'արտարզէր ակի մը պէս:

Ես, գեռ տըղայ, արտասովոր,  
Իղձով յինկած հոգիիս մէջ,  
Կ'երազէի իմ տըղաս որ  
Պիտի ընէր կեանքըս անվերջ...

Կ'երազէի, յետոյ, ինչե՞ր,  
Անոր, սրտիս սրտին համար,  
Զգալով թէ՝ բախտն որ ինձ չէր  
Ժպտեր, անոր պիտի ինդար...

Անոր՝ ամբողջ երջանկոթիւնն  
Որմէ անմաս գիտէի զիս,  
Քլլա՞ր առաս իր մանկոթիւնն  
Ի վոխարէն իմ զրկանքիս։

Գուրդուրալով, հսկէր երկար,  
Անձեզոթիւնն անոր վրայ,  
Երազն՝ անոր իր մեղրը տար  
Ծաղկաշխարհէ մը տարակայ։

Յայց ան ապրել գիտնար ուժով,  
Կամքը իր հետ մեծնար տակաւ,  
Եւ իր ճախրին մէջ ապահով,  
Թհաչափէր միջոցն անբաւ։

...Կ'երաղէի, այսպէս, ինչե՛ք  
Անոր, իմ մհծ արզուս համար,  
Մինչ սիրոս հիմա խաղառ չորցեր,  
Այդ յոյսն անդամ ալ չ'ունենար...»

## ԿԵԱՆՔՆ ԱՆՈՒԹ ԵՐ ...

Կեանքն անուշ էր, Աստուած իմ,  
իր առօրեայ հոգերով՝,  
իր յոյսերով մըտերիմ,  
եւ յուշերով ապահով։

Կեանքն անուշ էր և խաղաղ  
վաղքովն հանդոյն առուակի,  
Ըշտապումնին իր դանդաղ,  
Շեղումներով՝ կողմնակի։

Երկինք բարի էր, արե,  
Անձրեւ միայն կը տեղաբ  
Գլխուն, հոգւոյն մեր վերեւ։

Կեանքն այս տեսք էր երկար,  
Կրնար տեսել միշտ այսպէս  
Եւ էր Զարիքը անտես . . . .

Ա.

Տեսքը ա՛լ չի խօսիր ինձի  
Բայց չեմ կրնար սիրած չըլլալ  
Քե՛զ որուն քիչ մընաց տայի  
Սրտէս յետոյ օր մը կեանքս ալ . . .

Գեղեցկութի՞ւն . չունէիր դուն,  
Բայց քաղցրութիւնդ էր անսահման  
Ա՛յնքան որ իսկ գացած հովուն՝  
Դեռ դիւթանքներ ինձի կուքան . . .

Անուշ ձեւը, անուշ ժըպիտ,  
Անուշ խօստում մ'ալ դուն եղար՝  
Զոր, մարելէն ետքն իսկ երկա՞ր

Ես պահեցի, — մինչ նայուած քիդ  
Լոյսն որ ամբողջ կը պատէր զիս՝  
Եղաւ պատաճնքն իմ երազիս . . .

Բ.

Փախինք, հոգի՛ս, այս երկլէն,  
Ժամանակէն ալ վախինք,  
Եւ չըտեսնէ՛ մեղ երկինք,  
Մարդերն ալ մեղ չըտեսնե՞ն . . . \*

Երթանք տեղ մը ուր մինակ  
Բլլանք երկուքս, ես ու դուն,  
Երազին մէջ, օրինակ,  
Կամ տունը մեր յուշերուն . . .

Երաղ ու յուշ, փոխն ի փոխ  
Թո՛ղ օրօրեն մեղ, հոգի՛ս,  
Եւ քընացնեն ըղմեղ թո՛ղ . . .

Եւ կամ թէ, պէտք է թըռի՛ս  
Դուն վեր, մինչ ես ալ մեղմիւ  
Իչնեմ վար քա՛յլ մը հազիւ . . . \*

## ՈՉԻՆՉ ...

Ոչինչ, ասկէ ղատ ոչինչ . . .  
Պահէ ինձի այն հոգին,  
Բարի Աստուած, այն ոսկին,  
Ոսկեհնջիւն, ոսկեջինջ,

Որպէսզի երբ իրիկուան  
Պէս շատ աղքատ, շատ անկամ  
Ու շատ անփայլ զիս ըզդամ  
Զեռքերս անոր երկնան . . .

Հարստութիւնն այդ իրն է,  
Եւ իմն ալ է, ո՛վ Աստուած,  
Ինք զայն ինձի է բացած . . .

Եւ իմ հոգիս, տես, կ'առնէ  
Անկէ այնչափ ճոխութիւն  
Որչափ պէտք է զոհերուն . . .

## ԱՆԿԱՐԵԼԻՆ . . .

Ո՞նկարելին կ'ուղեմ հիմա,  
Ոչ, ուղել չեմ համարձակիր . . .  
Ան թող միայն երաղըս գայ,  
Կ'ուղեմ երազն այդ կարեկիր .

Թող ըլլայ շուք մ'ու թող ըսէ  
Թէ իմ շուքէս ինք չի վախնար . . .  
Իր աչքերուն ծովը լուսէ  
Յորդի և զիս խեղդէ թող յար . . .

Յայց երազի մէջ աւելին,  
Ինձ տալ կրնայ ան աւելին,  
Կրնայ հակած դէմքիս վրբայ  
Անհուն երկինքը իր աչքին

Աչքիս ձոփուն մէջ բնկդմել,  
Փաթթել թեւերն իմ թեւերուս  
Եւ պրկուած վրբան մարմնոյս  
Զինք ինձ ճամբայ մընել անել . . .

... Այս երազին համար ահա  
Պիտի գոցեմ աչքս այս գիշեր ես,  
Եւ երբ անցնի ան ուղեղէս,  
Հոգիս անով երբ քաղցրանայ .

Ես, արթնցած առաւօտուն,  
Պիտի չուղեմ աչքըս բանալ.  
Կեանքը կարծես քուն մըլլար ա՛լ,  
Ըլլար երազն իմ կեանքըս բուն . . .


## ԶԸՍԻՐՈՒԵԼՈՎ...

Զըսիրուելով՝ սիրելէ  
Յոդնած, յոդնած եմ հիմա.  
Գիտեմ թէ ձեր դործը չէ,  
Բայց պէտք է իրը ըլլայ.

Կը գանգատիմ Աստուծոյ  
Ծարաւ, չորցած բերանով՝  
Որ այս սրտին հընածոյ  
Զըցուցուց պուտ մը գորով.

Անով իմ կեանքըս ծաղկէր  
Պիտի աղուոր ծառ մ'իբրև  
Ու պիտի տար լառ միրգեր . . .

Մինչ անպըտուզ, անտերև  
Կը նըմանիմ ես այսօր  
Ճանկապատին փայտին չոր . . .





ՍԷՐԸ ՏԱՄՆԵՎԵՑ, ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԱԹՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆԻՆ

## Ա. ԱՂԲԻՒՐԸ

Աղբիւրը նոր է բխեր, ժայթքե՛ր խորշէ մը անտես  
եւ արշալոյն անոր մէջ, իր հեռուի լեռներով  
եւ ծառերով իր մօտի, կը ցոլանայ գաղտնապէս,  
Ու հովս հաղիւ թէ զանի կը վէտվէտէ, անուշ հով ...

Կ'երթա՛յ աղրիւրն ու կ'ուզէ մամուռներուն ու ծաղկանց  
ներքև սղաճուիլ աւելի՝ քան թէ շողալ արևուն ...  
Պղտիկ արեն որ կ'ինայ երբեմն իր մէջ, կ'ըլայ դանձ  
Մը զոր ծածկել կը փորձէ խիճի մը տակ սրովփուն ...

Մէկը արդեօք ճամբուն վրայ գըլորեց բունծ մը հողի.  
Թէ լերան մութ ծոցին մէջ ուր կեանքն իրեն կը ծրնի՝  
Անցաւ պարիկ մը պղտիկ ու լըւաց պորտն իր այնտեղ .—

Աղբիւրը այժմ, ինքնիրեն յանկարծակի՛ կ'ուռենայ,  
Ալիք-ալիք կը դիզուի, կը բարձրանայ ինքն իր վրայ,  
Եւ կը ցանկայ շուքին տեղ գրկել բարտին սա շըքեղ ...

## Բ. ԾՈՎԸ

Ծովը խաղաղ կը ծըփայ ... Ծովն առաւօտերեկոյ  
Ափունքն իրեն կ'ողողէ ու կ'երթայ ետ վերըստին ...  
Ծովն իր գետերը ունի և իր ակերը ներդոյ՝  
Որոնք անվերջ կը լընուն ինչ որ կուտայ արեին ...:

Անդունդներուն իր նըման՝ իր հորիզոնն է անհուն,  
իր միշտ յըղի հորիղոնն՝ ուր կը ծընին, կը մեծան,  
Ու դէպի ափ կը գիմեն նաւեր որոնց կայմերուն  
Վրայ՝ վերէն վար կը թրթռան դրօշակներ տօնական ...

Երբեմն երկինքը անոր կը քստմընի ու սեփ-սե  
Այդ բարձունքէն կապարներ կուգան ընել զինք ծակ-ծակ  
Ու կայծակներ կը խըրին իր մէջ նիզակ առ նիզակ ...

Բայց փոթորկէն ետք նորէն կը շողայ լոյսն իր վերե.  
Կը թափանցէ լոյսն իր մէջ. ու ծովը, ծովն անսահման  
Ճաճանչներով բիւրաւոր կուտայ լոյսին պատասխան ... .

## Գ. ՃԱՀԻՃԱԾ

Գորտեր, լուսնակ գիշերին, կը կրկըռան սէզէրուն  
Մէջէն ու մերթ բարձրացած քարէ բարձի մը վըրայ ...  
Գորտեր կուրցող աչքերով, կ'ոգեն երկինքը հեռուն՝  
Որ ջուր դրկէ ճահիճին ուր միայն տիղմ կայ հիմա ....

Ճահիճն ի զուր կը ցանկայ շարժիլ. ի զուր կ'ուզէ ան  
Հասնիլ ծառին եղերքի ու տարածուիլ ոտքն անոր ...  
Յոյսը՝ հաղիւ թէ ծաղած կ'ըլլայ պատճառ տրտմութեան.  
Կ'ըլլայ տենչանքը իր մէջ տանջանք մը խոր ու անզօր ...

Եւ ճահիճն, ա՛հ, կը յիշէ թէ եղաւ ակ մ'ատենօք ...  
Ու եղաւ ծով մը վերջէն՝ որ քաշուեցաւ, ցամքեցաւ,  
Թողլով ընդմիշտ զինք այսպէս թանձր ու անշարժ ճահիճ լոկ:

Կան գեռ որդեր խըլլըրաող իր խաւերան մէջ խոնաւ.  
Կան գեռ գորտեր որ կուրցած աչք ու ձայնով միշտ կ'երգ են.  
Եւ կան ամպեր որ կ'անցնին ու կը ծաղրեն զինք վերէն.. :

## ԿԱՆՑՆԻՆ ԿԵԱՆՔԵՆ

Կ'անցնի՞ն կեանքէն՝ սիրելով ու միայն քիչ, քիշ անդամ  
Սիրուիլ նաև յուսալով . . . : Եւ ի՞նչ յուղում այն ատեն՝  
Երբոր նայուածք մը կ'իյնայ նըման հացի դառնահամ  
Կարծես գուրին մէջ իրենց . . . , գա՛ռըն՝ սակայն հա՛ց նորէն:

Ի՞նչպէս կ'զգան, բընազդմամբ, թէ եկած են սիրոյ մօտ,  
Զըտեսնելո՞վ իսկ զանի . . . : Կը պրկըւին, կը լարուին  
Իբրև տաւիղ մը թրթռուն. իբրև եղնիկ մը երկչոտ  
Կ'ուղեն փախչիլ բայց կուդան տակաւ կեդրոնը ցանցին . . .

Կ'անցնի՞ն կեանքի և սիրոյ գօտիներէն հըրափայլ,  
Լուսաւորուած պահ մը լոկ, շուտով նորէն խաւարած,  
Եւ աւելի քան առաջ հիմա տըխուր ու մըռայլ . . .

Եւ պատահի որ եթէ տեսնեն դուռ մը կիսաբաց,  
Կարծես իրենց ըսպասող . . . , կա՛մ զայն հըրել կը վախնան  
Կամ՝ խենդի՞ պէս՝ կ'ստիպեն որ երեսնուն գոցուի՞ ան. . .

ԵՐԲ ԵՍ ԱՆՑՆԻՄ

Երբ ես անցնիմ՝ ինձի հետ պիտի անցնիք աշխարհէս  
Ո՛վ դուք վաղուց մարմնազուրկ տըղոց թեթև ըստուերներ  
Զոր ես երկրի վրայ միայն դեռ կը տեսնեմ, որոնց ես  
Կ'ըլլամ ըոպէ մը նեցուկ քայլին անոք ու անտէր ...

Խոր մանկութեանս հետ մանուկ՝ դուք մեծնալէ դադրեցաք,  
Դուք մընացիք իմ աչքիս վերջին անդամ տեսնըւած  
Կերպարանքովը ձերին, լուսնի մը պէս նորածադ,  
Ծաղկի մը պէս զոր կոկոն պահած ըլլար միշտ Աստուած ...

Եւ քանի ես հողէն վեր ելայ ու հողն ինձի հետ  
Բարձրացաւ մէջս իրբե ուժ և իրբե ցեխս, իրբե որդ,  
Քանի եղաւ իմ վըրաս երկինքի լոյսը անհետ,

Դուք աւելի քաղցրաշունչ և աւելի մաքրայորդ  
Մընացիք հոն, գետնին մօտ, ու կը ցաւիմ ես հիմա  
Իմ շուքիս հետ կորսըւող ձեր շուքերուն ալ վըրայ ...

## ԵՒ ՅԻՇԱՏԱԿՍ ԱԼ...

Թերելս որ՝ Ես չեղայ այնքան գժբախտ, այնքան ցաւ  
կըրեցի լոկ՝ որքան պէտք էր ըլլալու համար մարդ,  
Այսինքն շատ, ծովու չափ՝ որ սահմանէն մերթ անցաւ  
Մերթ քաշուեցաւ ու ցուցուց իր դիակները հանդարտ . . .

Տարօրինա՛կ: Ես երբեք չը խորհեցայ թէ կրնայ  
իմ նեղ ճամբաս միանալ պողոտային ընդարձակ,  
Զըխորհեցայ թէ կրնայ երեկոյին անոր վրայ  
Շարժիլ իմ շուքըս երկար, մայրամուտի լոյսին տակ . . .

Եղայ թերե՛ւս երջանիկ իմ չըդրկած երաղիս  
Սպասումին մէջ անշարժ, արահետէս մեկուսի  
Եւ կը հաւտամ՝ երջանիկ պիտի ըլլան աւելի,  
Ապագային, իր սէրերն իր հետ տարած իմ հոգիս  
Եւ յիշատակս ալ՝ ամբո՞ղջ բուրումնաւէտ անոնցմով,  
Երբ թռչըտիլ գայ մեղմիւ՝ զինքը կանչող տըլոց քով . . .

## ԵՍ ԱԼ...

Ես ալ՝ ատեն մը քարէն  
Ջուր հանեցի. բայց հիմա  
Կ'ուղեմ որ ջուրը կենայ,  
Ու կարծրանայ, քար ըլլայ ...

Կ'ուղեմ ամէն ու ամէն  
Սահող, փախչող իրերուն  
Վրայ իշնալ սարսըռուն,  
Օրըս չեղած իրիկուն.

Ոչ, երազ չեմ ուզեր ա՛լ  
Քաղել երկրի իրերէն,  
Այլ երազիս մարմին տալ...

Օրն իրիկուն է արդէն ...  
Զանցած այն դուռը անել  
Կ'ուղեմ հոս սիւն մը կանգնել ...



# ՅԱՆԿԱ ՆԻՒԹՈՒԹԵՐՈՒ

Եջ

«Բանաստեղծ»	5
Միացէք տաղեր...	6
Տըղայ մ'ինծի կը գրէ	7
Ի՞նպէս երգել	8

## Ա. ՄԱՍԱ - ԲՆԴՀԱՆՐԱԿԱՆ

### Ա. Մարդկային

Գիտեմ գաղտնիք մ'ահաւոր	11
Յաւերժական ցաւին տակ	12
Աշխարհագունտ	13
Գիշերին	14
Մահուան	15
Տեսիլք մահու	16

### Բ. Ազգային

Երբ օրը գայ վերջապէս...	19
Կ'երազէի ես	20
Արդեօք ծռե՞ր է...	21
Գանգատ	22
Տարակոյս	23
Մահերդ նահատակաց	24
Վարդանանց	25
Ոչ, ալ հանդարտ ձգէ զէս...	26
Թոյսեր, մեծ յոյսեր...	27
Հոն հեռուն ահա	28

## Բ. ՄԱՍԱ

### Դիմաբնոխին

Ինքնախօսութիւն	31
Միրտո	32
Միտք իմ...	33
Ապրի՞լ թէ ոչ երազել	34
Փառքը	35

Արմատախիլ	37
Ինքնասպանը	38
Ինչպէս տղայ մը կրնայ...	89
Երկար ատեն...	40
Անտունի	41
Ուրեմն այսպէս...	42
Խեղճ մարդ մըն էր անիկա...	43
Խեղճ մարդն անգամ մը միայն...	44
Խեղճ մարդն անկէ ի վեր միշտ...	45
Նորէն մինակ...	46
Խենդը	47
Խորհուրդ	48
Անխոստովան...	49
Օրագրութիւն	50
Հին փափաք	51
Եթէ գիշեր մը	52
Ծառուղի մը Մարսէյլի մէջ	53
Պատիժը	54
Ով երազուն մանկութիւն...	56
Պատիկ ըլլալ...	57
Քանի մ'անգամ...	58
Աղբերական ճակատագիրներ	59
Խոնարհութիւն	60
Ծերութեան խորհուրդներ	61
Ահաւասիկ կեանքիս աշունը արդէն...	62
Վաթսուն տարու եղայ	63
Պիտի ապրիմ	64
Այս ծերունին	65
Ես ալ, ով Տէր...	66
Չեմ գանգատիր	68
Մօրս երազը	69
Մեկնումէս օր մը առաջ...	70
Իր մահը լսելով	71
Գերեզմանք	72

Հաւատացեալ...	74
Զմեռ գիշեր	75
Եթէ անոնք ըլլային լոկ	76
Ողբերգութիւնը կեանքին...	77
Գերեզման	78
Կ'րսեմ մերթ ալ ինքինքիս	79
Լաւ է աշխարհ...	80
Ոյ մենութեան մէջ...	81
Ինչպէս դուն Պոտեռին...	82

**Գ. ՄԱՍ - ԱԽՐԱՅԻՆ****Ա. Բնդիանուր**

Անորոշ անձանօթ	85
Իտղի համար թող ըլլար	86
Իմ սիրոյ տենչս	87
Տենչանքը	88
Տենչանքը եէս գոհացած...	89
Այս միակ ճիւղը կանանչ	90
Կին մր, կը հաւտամ...	91
Բանգագուշանք	92
Անդրադարձում	93
Երջանկութիւն	94
Միշտ ձախաւեր	95
Ո՞ր մէկն անոնցմէ...	96
Թեթեւ զրոյց	97
Այս ծաղիկներն ալ	98
Ի՞նչու ուրախ չըլլանք հոգիս	99
Անձանօթ սիրելոյն	100
Օչ, եթէ սէրը չըլլար...	101
Սէրը	102

**Բ. Մասնայատուկ**

Երկիւղ	105
Այնպէս անուշ է յուժալ	106

Զիս կը սիրէ...	107
Ծաղկեր է...	108
Քեղմէ ոչինչ	109
Եթէ աչքերս կրնան քեղի...	110
Դեղեցկութիւն, թարմութեան...	111
Օհ, դեռ լեցուն են աչքերս...	112
Արտիս մէջ տաք կ'ընէ ու պաղ...	113
Կ'սպասէի...	114
Երթաս բարով	115
Սառեկր մը	116
Ահ, երազ, երազ...	117
Երազ մըն ալ...	118
Խենդի պէս եմ	119
Տեսայ մէկուն...	120
Իմ վերջին սէրս...	121
Ի՞նչ էր այս բախտն	122
Գոհութիւն	125
Այս է որ ես կ'ուզէի	126
Ճառագայթին պէս արեւին	127
Նայուածք մը	128
Աչքեր	129
Քերթուածը	130
Հիացումով ու տենչով	131
Բաղձանք	132
Ինկած ծառէ մը կարծես	133
Դեռ կ'որոճամ այս պղտիկ	134
Յոյս մը տալէ յետոյ ինծի	136
Աղէտը	137
Պիտի չըլլաս այլ եւըս ան	138
Ալ հիմա ոչ իսկ	139
Կեանքն անուշ էր...	141
Տեսք ալ չի խօսիր ինծի	142
Փախինք, հոգիս	143
Ոչինչ, ասկէ զատ ոչինչ	144

Անկարելին կ'ուղեմ հիմա	145
Չըսիրուելով սիրելէ	146
<b>Ակրչ ՏԱՄՆԲՎԵՑ, ԵՐԵՍՈՒԻՆ</b>	
Ա. Ազբիւրը	149
Բ. Ծովը	150
Գ. Ճանիճը	151
Կ'անցնին կեանքէն	152
Երբ ես անցնիմ	153
Եւ յիշատակո աւ...	154
Ես աւ ատեն մը քարէն	155





Այս հատորին տպագրութեան ծախսը հայրայքած է  
ՊՐ. ԼԵՒՈՆ ԿՈԿԱՆԵԱՆ

Այս հատորէն տպագրուած է 1200 օրինակ

«ԹԵՇԵԽԵԱՆ ՅՈՒՑՔԻ ՅԱՆՉԵԱԽԵԱԽԱ

ՏՊԱՐԱՆ «ՆՈՒՊԱՐ» ԳԱՀԻՐՔ

1949

6. សាមិត្តធម៌ រាយការ និង សាមិត្តធម៌ និង សាមិត្តធម៌  
និង សាមិត្តធម៌ និង សាមិត្តធម៌

7. សាមិត្តធម៌ និង សាមិត្តធម៌ និង សាមិត្តធម៌

8. សាមិត្តធម៌ និង សាមិត្តធម៌ និង សាមិត្តធម៌

9. សាមិត្តធម៌ និង សាមិត្តធម៌

ԳԱԱ Հիմնարար Գիտ. զ

ՏՊԱՐԱՆ «ՆՈՒԻՊԱՐ» ԳԱՅԻՐԵ

1949



220027959

II  
A 27959



Ե. Դ. 30